Ն 85 — 1885 ՍԵՊՏԵՄԲԵՐ 11 ՇԱԲԱԹ — 1302 ՀԻԼԻՍԱԿԱՆ 13 — ՊԻՐԻՆՃԻՄԼԻ

40 ԹՎԱՌ

ՀԱՅՐԵՆԻՔ ՇԱՐԳԻՉ

40 ԹՎԱՌ

ԱԳՈՆԷ ՏԻԵԶԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ

ԵՐԵՎԱՆԻ ԿԱԶԵՏԱ

ԱԳՈՆԷ ԳԻՆԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄԱԿՈՒ	200 ՂՐՇ.	105 ՂՐ.	55 ՂՐՇ.
ԹԱՇՐԱ	240 »	125 »	—

Մէջիտիէյ 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸՆԹԱՑՈՒՄ

Լինելի, Շնչի վէ Ցինի սահիպէ ղրշ. 6
Գիւնդիւ սահիպէ . . . . . » 3

Մէվզուատը նաֆիսայա տաիր պէնալէր մէհճանէն գապուլ օլունմաղ վէ տէրճ օլունմայան էջրաք իստէ օլունմայա. ճաղ տրը։

Իսարէխանէսի, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 ճիվէլէկեան մաթպաասընտա տրը։ Քէազիֆէլի մէվզուատ հաղգընտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

ՇԱՐԳԻ ՐՈՒՄԷԼԻՏԷ ՀԱՐԷՔԻՆԸ ԻՄԵԱՆԻՑԷ

Մէճլիսը խասսը վիւքէլա՝ թահթը բիյասէթը հազրէթը Բատիշահիտէ օլարագ սուրէթը տաիմէտ Մապէյինէ ագտը իճթիմա իթմէքտէ տիր։ Էվվէլքի սապահ Սերվէր վէ Ալիֆի բաշալար հազարաթը տաիր Մապէյինէ ճէլպ պույրուլպ, մէճլիսը խասսը մէղքիւրտէ հաղը պուլընմըշտր տրը։

Զաթը հազրէթը Բատիշահի՝ մէվգրի իսթանտան վիւրուտ իտէն պիւճիւմլէ Թէլէկրաֆիարընն միւնտէրիճաթընա մութթալը պուլուրարագ, շայանը հարէթ պիր սուրէթտէ իպրազը հիմմէթ ու դայրէթ պուլուրմագտա, վէ կէճէնին պիր պէօյիւք գէսմընը վիւքէլաի ֆիիամարընն մուավէնէթի իլէ ումուրը միհամը տէվլէթի թէսվիյ իլէ կէչիրմէքտէ տիրլեր։

Տուէլը մուազզամ նէզտինտէ մուգիմ սիւֆէրաի Օսմանիէ իլէ պիլա ֆասըլա թէաթիի էֆքար վէ մուխապէրէ օլընմագտա տրը։

Ինկիլիզ սէֆիրը ֆէվգէլատէսի Սըր Հէնրի Տրըմընա Ռոլֆ իլէ օյան միւզաքէրաթ՝ պիլ մէճպուրիյէ թաթիլ գէլընմըշ տրը։ Մա մաֆիհի սէֆիրը միւշարէյէյշ՝ վագտաի մայիսմէնին նէթիճէսինէ ինթիզարէն Տերսաատէթտ պուլունմագտա տրը։

* *

Պապը Սէրասքէրի՝ մուխթէլիֆ գօլ օրտուլարընա թէլէկաֆլար քէշիտտ իտէրէք, իլա իշարէթտ հարէքէթ օլընապիյէք իշիւն մէվճուլարընն պիր գէսմընը հազրը պուլունարմայարընը էմր իթմիշ տիր։

Պահրիյէ նէզարէթի՝ պիւճիւմլէ սէֆտանը նագլիյէի քէմալը կէրմի իլէ թէճհիզ իթմէքտէ տիր։

Պիր խայլը պաթարեա թօր՝ էտիրնէյէ կէօնտէրիլմէք իւզրէ տիր։

Ֆապրիգաի Հիւմայունտան պիր չօգլարը՝ կէճէ կիւնտիւզ պիպա ա. բամ իշլէմէք իւզրէ եվամիր ախզ իթմիշլեր տիր։

Տիւն սապահ տախի Զաթալճայա պիր գաչ թապուր ասաքիրը Շահանէ սէվգ օլընմըշ տրը։

Մէրքեզի էտիրնէ օյան իլինճի օրտուի Հիւմայունը մէվճուտը՝ 42 թապուր բիյատէ իլէ 4 այայ սիւմարի ասքէրինտէն իպարէթ օլուպ, 12 պաթարեա տա թօքու մէվճուտ տրը։

* *

Մէսմուաթա կէօրէ, 250 նէֆէր գատտար ասքէր՝ Հատրմ քէօյինէ կէթմէք իւզրէ տիւն սապահ Սիրքէճիտէն շրմէնարֆէրէ իրքեապ իտիլմիշ տիր։

Ասաքիրը մէրգումէ՝ էտիրնէ վիլայէթինին պապը թարաֆլարընտան Շարգի Ռումէլի հուտուտրնա սէվգ օլընան ասաքիրին եէրինէ իգամէ օլընանճագ տրը։

* *

Նէ-ոլսը-ն մայիսմթընա կէօրէ, վագտաի մայիսմէտէն տօլայը Պապը Ալի ճանիպինտէն տուէլը մուազզամայա չէտիտ իւլ մէալ պիր նօթա իրսալ օլունմըշ տրը։ Մէզքիւր նօթայա տէվլէթլերին վէրէճէյի ճէվապընն տիւն ագշամ գատտար վիւրուտի մէմուլ ատտ օլունըյօր իմիշ։

Ճէվապը մէզքիւրընը վիւրուտինէ գատտար հուտուտտա պուլունան ասաքիրը Շահանէ՝ պիր հալը թէտաֆիտէ պուլունճագ տրը։

* *

Պուլկարիսթան բրէնսի՝ Շարգի Ռումէլինին Պուլկարիսթան իլէ պիրլէշտիկինի պա նօթա տուէլը մուազզամայա թէպլիղ էյլէմիշ տիր։

* *

Շարգի Ռումէլինտէ թէէսսիս իտէն հիւքիւմէթը մուվազգաթա՝ մայիսի միւտիրի սազրգ Տօգթ. Սթրանսքինին թահթը բիյասէթինտէ թէշէքիւլ իթմիշ տիր։

* *

Պապը Ալի՝ Շարգի Ռումէլինին Պուլկարիսթան իլէ պիրլէշտիկինէ տաիր Բրէնս Ալէքսանտրը քէշիտտ իթտիկինի տիւնքի նիւսխէմիզտէ էապտըղըմըզ թէլէկրաֆա հէնուզ ճէվապ վէրմէմիշ տիր։

Վագտաի մէզքիւրէ հազգընտա տուէլը մուազզամանը էֆքարը անլաշըրմայընճա, օլ պատտէ պիր գարարը գաթի վէրիլմէյէճէք իմիշ։

* *

Պահրիյէ նէզարէթի՝ Ահեօլը Պուրկաղը վէ Վարնա սուլարընա սէվգ օլունմագ իւզրէ տօճանմտի Հիւմայունտան իլքի տօճանմտի Հիւմայունտան իլքի սէֆինէնին թէճհիզու թէսվիհի իչիւն էմր ախզ էյլէմիշ տիր։

* *

Մէնպար մէվսուգտան ալընան մարիւմաթա կէօրէ, Ավսթրիա տէվլէթի՝ Պուլկար իսթանընը հէնուզ տախիը տաիրէի ասային գրընանՊօանա վէ Հէրսէք էյալէթլերինէ տախի սրայէթ իթմէսի իհթիմալինէ մէպնի, պազը թէտապիրը ասքերիյէ իթթիխազընա լիւզում կէօրմիւյոր։ Եէնի Բազարա տօղրու պիր հարէքէթը ասքերիյէ վուգու պուլմըշ խապէր վէրիլիյօր։

* *

Շարգի Ռումէլի վագտասը իւզերինէ Մակէդոնիատա պուլունան Պուլկարլարը հարէքէաթը հագգընտա կէչէն ճումա էրթէսի ագշամընտան պէրու եէքտիկէրէ մուխալիֆ բիվայէթլեր տէվերան իթմէքտէ իսէ տէ, շէհրիմիզէ վիւրուտի իտէն սոն թէլէկրաֆ խապէրլերի՝ թէլալը մուճիպ բիվայէթլերի գաթիէն թէգզիպ իթմիշլեր տիր։

Մէկզրի իսթանրն գուրպիյէթի հասէպիյլէ Մակէդոնիատա պազը կէօնա հէյլեճանը էֆքեար իճրաի հիւքմ իթմէքտէ օլարզը ինքեար օ. օլունմագ իսէ տէ, էլեէվմ Մակէդոնիա Պուլկարլարը բէջ սաքին պիր հալտէ տուրույորլար։ Իմտի բիվայաթը մէզքիւրէ՝ Պօրսա մանօվրասը օլարզը զանն օլունապիլիր։

* *

Ալի Նիզամի բաշա հազրէթլերինին մախաուսը Օսման պէյ՝ իլթիճագ տէմիր եօլլարը իչիւն գօմիսէրլիք մէմուրիյէթի իլէ Պուլկարիսթանա կիթմէք իւզրէ պու սըրատա Ֆիլիպէտէ պուլունուպ, վէգայիի ալխրէտէն Նալի մուամիլէյէ հագգընտա պիր կէօնա խապէր ալընմատարընտան, բէտէրլի բաշա հազրէթլերի՝ Ավսթրիա սէֆարէթխանէսինէ միւրաճաաթ իթմիշ, վէ վիէնէնա Թարիգի իլէ պիր թէլէկրաֆ քէշիտէ օլունմասընը բէճա իթմիշ իսէ տէ, Պուլկարլար՝ էվրօբա թէլէրինի տախի գաթ իթտիքլերինտէն, սէֆարէթին վիէնէնայա չէգարիկի թէլէկրաֆ ճէվապընը գալմըշ տրը։

* *

Թէքմիլ Եունանիսթանտա հէյէճանը ազիմ իճրաի հիւքմ իթմէքտէ տիր։ Շէհրիմիզին պազը սէֆարէթլերինէ վիւրուտ իտէն թէլէկրաֆլարա կէօրէ, Ալթինա էհալիսի՝ նագապիլը թարիգի պիր հէյլեճանա տիւչար օլմուշ տրը։

Պիր խայլը չէթէլէր՝ հէյէթը վիւքէլա ալեհինտէ թահգիրամիզ նիտալար իլէ սօգագլարը տօլաշմագտա, վէ օրտուլը եէնիտէն թէնսիգ իլէ մէվճուտրը բէջ գիյատ թագվիլ էյլէմիշ օլմագլա իթհամ էյլէմէքտէ իմիշլեր։

Էհալի՝ բէիսը վիւքէլա Մ. Ցէլիեանինին խանէսի ճամլարընը թաշլար իլէ գըրմըշ տրը։ Մ. Թրիգուբի՝ էվրօբատա պուլունտրը հալտէ, Բիրէյէ միթէվէճճիհէն աճէլէ սուրէթտէ վաբօրա բաքիպ օլմըշ տրը։

Բէիսը վիւքէլա Մ. Ցէլիեանի՝ Գօբէնհակտա պուլունան Եունան գըրալընա պիր չօգ թէլէկրաֆլար քէշիտէ իլէ ահվալի պիտիրմիշ օլմագլա, գրալը միւարէյէհին տախի տէրհալ ավտէթ իթմէսինէ Աթինատա ինթիզար օլընըյօր իմիշ։

* *

(Իշպու վագտա հագգընտա տիկէր պազը թաֆսիլաթ՝ պու կիւնքի նիւսխէմիզին իքինճի սահիֆէսինէ տէրճ օլունմըշ տրը։)

—

ՕՕՆ ԽԱՊԷՐԼԷՐ

Շիմտի ալտըղըմըզ խապէրլէրէ կէօրէ, Ղազի Ահմէտ Մուխթար բաշա հազրէթլերի՝ ասաքիրը Շահանէի պէրրիյէ վէ պահրիյէյէ պաշ գօմանտան նասպ օլընարագ, Էտիրնէյէ միւթէվէճճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

Քէզալիք կազէթամըզը Թապը էնսասընտա ալտըղըմըզ մալիւմաթա կէօրէ, Ֆուատ բաշա հազրէթլերի տախի պիր ֆրգա ասքերէ գօմանտան նասպ օլունմըշ, վէ Էտիրնէտէ պիր խայլի երզագ վէ միւհիմմաթ պիրիքիրիլմիշ տիր։

Էլհասըլ իշպու Պուլկար իսթանընն շէտիտէն ոէ ու թէէտիպ օլունմասը իշիւն պիճիւմլէ թէտապիր ինթիխազ օլընմըշ տրը։

* *

Ինկիլթէրրանըն Պահրը Սէֆիտ տօճանմասը՝ գէշլամագ իւզրէ եագընտա Մալթա ատասընա կիտէճէք իքէն, պու քէրրէ իգմիրէ կիտիպ լէնկերէնտաղ օրմաղա վէ Ինկիլիզ պահրիյէ նէզարէթինին թաճիմաթընա պէքլէմէկէ էմր ալմըշ տրը։

—

ՊՕՐՍԱ

Կէչէն հաֆթա ճումա կիւնու գօնսօլիտ՝ 17 ղրշ. 32 բարատա գաբանմըշ իքէն, ճումա էրթէսի վէ տահա էրթէսի կիւնլէր Շարգի Ռումէլի իսթանը խապէրլէրի գուհուր իտինճէ, էսհամը մէզքիւրէ՝ բէյտէր բէյ տիւշիպ, Նիհայէթ տիւնքի սալը ագշամը Պէյօղլունտա Հանօրու չարշըսընտա 14 ղրշ. 22 բարայա գատտար թէտէննի իթմիշ, վէ պու կիւնքի կազէթամըզընն Թապը էնսասընտա տա 14 ղրշ. 26 բարա ֆիյաթտա պուլունմըշտըր։

Մամաֆիհի գօնսօլիտ՝ տարա վէ մութթասըլ թէնէզիլէ վէ թէտէննի իլէ պու գըրդգ ֆիյաթա տիւշմէյիպ, պազէն 40 բարա գըրարագ վէ պազէն 20—30 բարա էիւքսէլէրէք, պու սապահքի մէզքիւր 14 ղրշ. 26 բարա ֆիյաթը պուլմուշ տրը։

Տիկէր ֆենսօլար տախի պու նիսպէթտէ տիւշիւշ օլտուգլարընտան, Գալաթա պօրսասը՝ իքի իւշ կիւնտէն պէրու պիր հէյլեճանը ազիմ միւպթէլա պուլունմագտա տրը։

—

Կիրիտ ճեզիրէսինտէն շէհրիմիզէ վիւրուտ իտէն սոն խապէրլէրէ կէօրէ, ճեզիրէի մէզքիւրէնին պազը նահիյէլէրինտէ ահվալ՝ բէք տէ մուճիպը խօշնուտի պիր հալտէ տէյիլ տիր։ Սըրֆ իտարէճէ պազը ուսուրտան տօլայը մէզքիւր նահիյէլէր էհալիսի թարաֆընտան ըզհար օլունան պազը խաֆիֆ խօշնուտսըզլըգ պամէթլերի իւզրինէ ճեզիրէնին վալիսի՝ մէրքէզը հիւքիւմէթէ (Տէրսաատէթէ) միւրաճաաթ էյլէմիշ տիր։ (Լ+Բ+Ռ+)

—

Պէրլին կազէթալարընն պէյանընա կէօրէ, Աֆրիգաի չարգի սուլարընտա պուլունան Այէմանիա տօնանմասընն գօմանտանը՝ թահթը գօմանտասընտա պուլունան սէֆարտէն պազրլարընը Պահրը Սէֆիտէ կէօնտէրմէք իւզրէ հազրը պուլունարմագ իչիւն էվամիր ախզ էյլէմիշտիր։

Թ-ոլսէրը զանընընա կէօրէ, պու թէտպիրին՝ Գարօլին առալարը մէսէլէսինէ թէալլիւգ վար ըմըշ։

—

Ճէնօվատան եաղրլարընընա կէօրէ, ալաֆր. սեպտեմբերին 11 ինճի կէճէսի չէհրը մէզքիւր Ալէքսան գօնսօլթօսը տուվարլարընա «եաչասընն Սրանիա, եէրէ պաթսն Պիզմարգ» իպարէլէրինի հավի եաֆթալար եաբըլարրըմըզը օլմաղլա, հիւքիւմէթը մահալլիյէ մէզքիւր եաֆթալարը տէրհալ աչաղա ալարրմըշ տրը։

—

Հիւէտէն եաղլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Շան-Մօնկ Աննամա գըրալ նասպ օլունուպ, սեպտ. 14ին ալայ իլէ սէրայա տուխուլ իթմիշ, 21 բարէ թօբ իլէ սէլամանմըշ, վէ սեպտ. 19ա տա Թաճ կիյինմիշ տիր։

Աննամտա գօլէրա խասթալըղը զուհուր իթմիշ օլարընտան, բէք չօգ Աննամը վէֆաթ իթմէքտէ իմիշ։

—

Սեպտեմբերէն 11 ինտէն պէրու Սըրպիսթանտա պիր տիվանը հարպատա պիր հայտուտա չէթէսի մուհաքէմէ օլընմագտա տրը։ Մէզքիւր չէթէ՝ 47 գամլ վէ 67 ֆիիլը չեգավէթլէ իթհամ օլընմըշ իտտուկի կիպի, եալընրը սէրքէրտէսինին 14 գանը վար իմիշ։

—

Ժուրնալ դը Սէն Բէթերսպուրկն պէյանրնա կէօրէ, Բէթերսպուրկ ասքերի գօմանտանը՝ Բէթերսպուրկ ասքիրը մուհաֆըզասը միյանընտա պուլունան իսլամարրն 4 կիւրդան պայրաքընտա մէհզուն օլմալարընը էմր իթմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Նաբօլի 22 սեպտ.

Բալէրմօ էյալէթինտէ գօլէրատան տիւն 123 վէ պու կիւն 117 վէֆիյաթ օլմուշ տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

Բիտտէ տաիրէսի բէիսի Էօմէր Նէշէթ բաշա հազրէթլերինին էօտէսինէ պու քէրրէ ֆէրիգլիք բիւթպէսի թէվճիհ պուրրըմըզ տրը։

—Կէչէն կիւն Սթամպօլտա պիր Սինանկատա պիր Եահուտի գարրսը՝ սապարընը եօնարագ պաշընը թաշլարա վուրմագտա վէ ֆէրեաատ ու ֆիղան իթմէքտէ օլարզընտան, հազրը պուլունան ճէվապտ՝ պաշընա եըղըլպ, սէպեպի նէ իտուկինի սիվալ իթտիքտէ, մէրգումէ գարը՝ պունտան ագտէմ Գալատտա իգամէթ իտէր իքէն, հէրիֆին պիրի՝ զէվճիյէթէ ալմագ պէհանէսիյլէ գըզընը օրտանտ ալըպ Սթամպօլա գաչրրտըզընը վէ պուրատա պիր ֆահիշխանէյէ սաթտրընը, վէ քէնտիսի տէ անլէրին արգասը սըրա Սթամպօլա կէլիպ պու ուղրունտը հալի տուրտըզընը, ճէվապէն պէյան իթմիշ օլմաղլա, մէրգումէնին թարիֆ իթտիկի ֆահիշէխանէյէ իւչ թապիպ կէօնտէրիրիպ պիչարէ գըզ օրատան ալտըրրըմըզ տրը։

—Եունան հիւքիւմէթի՝ հուտուտ խաթթընն նիշանլարընը վաղ իթմէք իւզրէ Օսմանը գօսմիսիօնը,յլա իթիլաֆ հուսուսէ կէթիրմէկէ մէմուրէն պու քէրրէ զապրթանը Եունանիէտէն միւրէթթէկ պիր գօսմիսիօն թէշքիլ իթտիկինի հիւքիւմէթը Օսմանիյէյէ իշար իթմիշ տիր։

—Պրուսա, Գարասի, Թրապիզօն վէ Սիվաս վիլայէթլերինին զրաաթ միւֆէթթիշլերի պա թէլէկրաֆ ցէրսաատէթէ չաղրըլմըշ օլտրգլարընտան, մէմուրիրնը մուամիլէյհիմ պու տէֆա չէհրիմիզէ միւսասէլէթ իթմիշլեր տիր։

—Մէկանիք վիլայէթինտէ Գարաֆիլիատա իքի գատրն՝ հայտուտլար թարաֆընտան տաղա աշրրրպ, 1000 լիրա թախլիս ագչէսի խաթէմէքտէ իմիշլեր։ Մէկանիք վիլայէթինտէ պիր վագթտան պէրու հայտուտլըգ բէք զիյատ շիտտէթ քէսպ իթտիկինտէն, պունուն մէնի իչիւն ճանիպը Պապը Ալիտէն վիլայէթը միւշարէյէյհայա թալիմաթը մախսուսէ կէօնտէրիլմիշ տիր։

—Ախիրէն Զօրլուտա Պէօյիւք Զավուշ մէյտանընտա 4 ճէսիմ խանէ իւլէ 7 մաղազա միհէթերէգ օլուպ, խասարաթը քիւլլիյէ վուգուա կէլմիշ տիր։

—Բուսիա պահրիյէ նէզարէթի գայմագամը ամիրալ Զէնթագօֆ՝ տիւն ագշամ մայէթինտէ պուլունան էլպրուզնամ վաբօրա բաքիպէն վէ Օտէսա Թարիգիյէ Բէթերսպուրկա միւթէվէճճիհէն չէհրիմիզտէն հարէքէթ էյլէմիշ տիր։

—Եունան օրտուսընն Թէնսիգինէ մէմուր օլան Ֆրանսըզ գապիթի ժէնէրալ Վօսէօր՝ Ֆրանսայա կիթմէք իչիւն՝ մէէզունիյէթ օլաղագ, ախիրէն Տէրսաատէթէ կէլմիշ օլտըզը հալտէ, իշպու սէյահաթընը պուքէրրէ թէէխիր իլէ Աթինայա ավտէթ իթմէք իչիւն Եունան հիւքիւմէթինտէն էմր ախզ իթմիշ օլմաղլա, կէչէն կիւն Աթինայա միւթէվէճճիհէն չէհրիմիզտէն հարէքէթ էյլէմիշ տիր։

—Կէչէն բաղար կիւնիւ ագշամ իւսթիւ Պէշիքթաշտա պիր Բուսմագասարընը 8—10 եաչընտա պիր էվլատը՝ իւզում ալմագ իւզրէ պիր սաթըճընն էօնիւնտէ տուրմագտա իքէն, տօլու տիպկին գօչտուրուլմագտա օյան պիր պէկիր՝ հըզըճա մէրգում չօճուղա սիւրունէրէք կէչիպ, հէր նէ գատտար պիր եէրինի ինճիթմէմիշ իսէ տէ, գօրգուտան չօճուղընն էօտիւ բաթմըշ, վէ պիր իքի սաաթ սօնրա պիչարէ մասումճըղագ միւթէէսսիրէն վէֆաթ էյլէմիշ տիր։

—Շիրքէթը խայրիյէնին ճուճամա էրթէսի կիւնիւ սաաթ 4տէ քէօրրիւտէն Սիլիվրիյէ հարէքէթ իտէճէք 12 նօմէրօլը վաբօրընընն՝ 4 պուչուղա գատտար հարէքէթ իթմէյէրէք։ Եօլճուլարընն քիւլլիյէթինի քէնտիսինէ ճէլպ իթմէք իսթէտիկինի, վէ ֆագաթ Մախսուսէ մէմուրլարընն չիքեայէթի իւզրինէ Լիման ըէիսի Տիլավէր բաշա հազրէթլերինին՝ վաբօրը մէզքիւրը օ կիւնիւ Սիլիվրիյէ կիթմէքտէն պուսպիսթիւն մէն իթտիկինի տիւն եաղմըշ իտի։

Իչիթտիկիմիզէ կէօրէ, Շիրքէթը խայրիյէ իտարէսի՝ կէօյա գարթան խօտ պէխօտ սաաթ 4 պուչուղա գատտար հարէքէթ իթմէմիշ տիրէք։ գապագհաթը վաբօրընն գարթանընա աթֆ ու իսնատ իթմէք խաթէմիշ իսէ տէ, պիզիմ պիլտիկիմիզ՝ միւտիրատէ էմրը մախսուս օյայընճա պիր Շիրքէթ գարթանընն վագթը մուայյէնտէն եարըմ սաաթ ֆազլավէ տահա գիյատ պէքլէմէսի՝ հատտինէ դալմամըշ օլտուղընտան։ իսնատը մէզքիւրընա սալ ուէսասը օլմամալը տրը։

Իսկիլիտարընն ագշամկարը քէօքրիւտէն հարէքէթ իտէն սոն վաբօրը՝ կէճիքմիշ օյան միւտիր էֆֆիլի ալմագ իչիւն չօգ տէֆա պիր չէրեէք, եարըմ սաաթ գիյատ պէքլէմէ՞ղ մի, վէ պէօյլէճէ թա Պաղլար պաչընա, Թօքհանէլի օղլունա չըգաճագ եօլճուլարը պիսպիսիթիւն գարանլըգլարա պրագմա՞ղ մը։ Էկէր քէյֆիյէտչա իճրաի մէմուրիյէթ իտէն միւտիր էֆֆէն պէօյլէ պիր էմրը մախսուս օյմագա, Շիրքէթին հա՞նկը գարթանը վագթընը պիր տագիգա կէչիրիր վէ էհալիյի գարանլըգլարա պրագմաղա ճէսարէթի իտէպիլիր։ Լաքին միւտիր էֆֆէնտի տիր։ պէօյլէ չէյլեր եարար, էհալիյի քէնտի քէյֆինէ թապի իտեր վէ անրն չիքեայթընա ասլա գուլագ վէրմէզ։

—

Պու կիւնքի նիւսխէմիզին 3 իւնճի սահիֆէսինտէ միւնտէրիճ իլանընտան անլաշըլճաղը վէճհ իլէ, Մ. Բալթինին Պէյօղլունտա Գուլէ գաբուսընտա 657, 661 վէ 662 նիւմէրօլար իլէ մուրագգամ մօպիլեա վէ էյեա մաղազալարընտա, Բարիզ, Պէրլին վէ Պրիւքսէլին պիրինճի ֆապրիգալարը մանուլաթընտան նէֆիսմալար մէվճուտ օլուպ, մէզքիւր մալլար՝ կէրէք բէսանէթ, կիւզէլլիք վէ կուսթօ ճիհէթինճէ, վէ կէրէք ֆիյաթ էհվէնիյէթինճէ սաթը մօպիլիա մաղազալարընա ֆահիգ օլընընտան, մէզքիւր մաղազալար՝ աբէսսէվիյէ էյեալարընն թէճտիտ օլընընտաը չու մէվսիմտէ էհալիյէ թավսիյէ օլընը։

—

ԱԶԳԱՑԻՆ

Տիւն 20 գատտար Երեսփոխան՝ Գալաթա խորհրդարանընտա պիլիճթիմա, պազը միւպահասաթտան սոնրա, կաթողիկոս մէսէլէսի իչիւն պիր գօմիսիօն թէշքիլինի Միլլէթ մէճլիսը ումումիսինէ թէքլիֆ իթմէսինի Մայր Դիւանա թավսիյէ էյլէմէկէ գարար վէրմիշլեր տիր։

Տիւնքի իճթիմատէ մէզքիւր գօմիսիօն ազալարընն էսամիսի պիլէ թային օլունուպ, զէվաթը մուամիլէյհիմ՝ իքի ֆրգայա մէնսուպ պաշլըճա ազալարատան իպրէթ պուլընմագտա տրըլար։ Գունլար՝ կաթողիկոս մէսէլէսինի թէքգիգ վէ միւզաքէրէ իտէրէք, Միլլէթ մէճլիսը ումումիսինէ պիր «բանաձև» կէթիրէճճէքլեր տիր։

—

Միլլէթ մէճլիսը ումումիսի՝ էօնիւմիզտէքի ճուճամա կիւնիւ ագտը իճթիմա իտէճէք տիր։

—

Մըսըր միւթէպէրանը թիւճճարընընտան Ազգրէան Յակոբ էֆֆէնին զէվճէսի պու քէրրէ Ս. Երուսաղէմտէ վէֆաթ իթմիշ տիր։

Միւթէվէֆիյէի մուամիլէյհա՝ հիւանիւ ախլագ վէ էֆֆալը համիյէթքարանէսիյլէ քէսպը չէօհրէթ իթմիշ պիր գատրն օլարընտան, իշպու վէֆաթը՝ Ազգրէան խանէտանընը Թանըյանլարա մուճիպ քէտէրը ազիմ օլմուշ տրը։

Պու միւնասէպէթլէ պիզ տախի պէյանը թէէսսիֆ իտէրէք, խանէտանը մուամիլէյհ իչիւն ճէնազը հագգը թէսլիյէթը սամէտանիյէսինի թէմէննի էյլէրիզ։

—

ԷՐԶՐՈՒՄ

ԹՈՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՑ

Իշպու բէսիմի հիքայէյինին 4ինճի վէ սոն ճիլիսինին 21ինճի ճիւզի պու քէրրէ նէյր օլունմուշ տրը։

ԻԼԱՆ

Պանգը Օսմանիտէ մէվճուտ պուլունան Բումէլի տէմիր եօլլարը էսհամընն կէլէճէք ալաֆր. հոկտեմբեր իպթիտասընն 94ինճի գուրասընն Բրօգլէրի՝ պէհէրի

Ն ՂՐՈՒՇԱ

Գալաթատա Բէլշէմպէ-Բազարընտա Թիճարէթ խանընտա 14 նումէրօլը մաղազատա սաթըլմագտա տրը։

Գաղանան նումէրօնընն՝ պիթիւն իքրամիյէյէ հագգը վար տրը։

6—4

ՍԹԱՆՊՈՒԼ ՍՈՒԼԹԱՆ ՊԱՑԱԶԱՏ

Ն. 58 ՕՓԷԼԷ ԴԷԼԷ Ն. 58

ԷՐԶՐՈՒՄԸԼԸ ԳԻՐԱՏԷՐԼԷՐ

ՏԷԼԼԱԼ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Եվ, տիւքքեան, խան, արսա վէ սարէ, չըմէնարքէր վէ գօնսօլիտէ էսհամը ճէտիտէ վէ միւպէտտէլէ պէրաթլարընը ալմագ վէ սաթմագ վէ բէհիլէ իգրաղ վէ խթիգրազ արգուսընտա օլանլար՝ մաղազամըզը թէչրիֆէ բաղպէթ պույուրտըգլարընտա, մասլահաթլարընն սուհուլէթլէ թէսվիյէ օլունճագը իլան օլունը։

Թաշրայար իլէ պու կէօնա մուամէլէլեր իչիւն մուխապէրէ օլունը։

ՇԱՐԳԻ ՐՈՒՄԷԼԻՏԷ ՀԱՐԷՔԷՔԸ ԻՍԵԱՆԻՑԷ

Վարնատան Ա[illegible] Հ[illegible]ան չէքիլէն վէ էվվէլքի կիւն Տէրսաատէթ կազէթալարընա Թէպլիղ օլունուպ տիւնքի նիւսխէմիզտէ նէյր օլընան Թէլէկրաֆլար՝ Պուլկար իսեանը հագգընտա էվվէլիսի կիւնքի նիւսխէմիզտէ վէրտիյիմիզ թաֆսիլաթը թաստիգ ու Թէելիա իթմէքտէ տիր։

Իսեան իշրէթի կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Սոֆիանքն իթթիհատ գօմիթէսի թարաֆընտան վէրիլիպ, տէրհալ Պուլկար կէօնիւլիւէրին. տէն միւրէքքէպ պիր խալը գուվվէթլի չէթէլէր՝ Շարգի Բումէլի վիլայէթի հուտուտընը Թէճավուղտա Ֆիլիպէ իւգէրինէ եիւրիւմէյէ պաշլամըշլար տըր։

Շարգի Բումէլի վալիսի Կավրիէլ Գրիսթօվիչ բաշա հաղրէթլէրի՝ իշպու չէթէլէր ալէյհինէ հարէքէթ իթմէլէրին պազր միլիս ասքէրի միւֆրէզէլէրինէ էմր իթմիշ իսէ տէ, ասոսքիրը մէրգումէ՝ մէզքիւր չէթէլեր իւէ իթթիֆագ իտիւպ, Ֆիլիպէյէ կիրմիշլեր, վէ միւթէաքրպէն չէհրը մէզքիւրտէ պուլունան միլսլեր տախի իսեան էյլէմիշլեր տիր։

Ֆիլիպէտէ բէյնը իսեան՝ Ալէգօ բայանըն վալիլիկի զէմանընտա մալիյէ միւտիրիյէթինտէ պուլունմուշ օլան Տօգթ. Յ. Սթրանքի օլուպ, մուահիլէյհ՝ թա սապահտան տարմի գօմիթէյի տավէթ իւէ, Պուլկարիսթան ըրէնինին թահրը հիւքիմէթինտէ օլարաղ Շարգի Բումէլինին Պուլկարիսթան իւէ պիրէյտիկինէ իլան էյլէմիշ տիր։ Ինչպու գարար՝ վալի Կավրիէլ բաշա հաղրէթլէրինէ թէպլիղ օլունուպ, միւշարէյէյհ՝ գարարը մէզքիւրը բէտա վէ բրօթէսթօ իթմէսի իւգէրինէ թէվգիֆ օլընբպ, էվվէլա հուտուտա վէ օրատան Շիպգա յա կէօթիւրիւմիւշ, վէ սոն խապէրլէրէ կէօրէ, օրատան տա Շիպգա թէբէլէրինտէ Բուսլար թարաֆընտան ինյա իտալիյ օլան մանասթիրտա թէվգիֆ օլընմըշ տըր։

Պատէհու Ֆիլիպէտէ թէէսիս իտիկէն հիւքիմէթը մուվագգաթ՝ քէնֆիյէթի պա թէլէկրաֆ Սօֆիյա վէ Վարնատա պուլունան ըրէնա Ալէքսանտր տը Պաթէնպէրկէ իշար էյլէմիշ տիր։

Կավրիէլ բաշատան մատտա տիկէր էրքէանը հիւքիմէթ տախի Սօֆիյա կէօնտէրիլմիշ տիր։ Թէէմինէն պէյան օլունտըրընա կէօրէ, միլիս ասքէրի գօմանտանը Տրիկալսքի բաշա հաղրէթլէրի՝ քէնտի ասքէրլէրի թարաֆընտան Ֆիլիպէ օգագլարընա սիւրիւլլէնէրէք կէօթիւրիւմիշ, վէ էհալի՝ իսթիհզա վէ գահզանշար իւէ միւշարէյէյհ թահգիք էյլէմիշ տիր։

Էվվէլճէ եազըլըրը վէճհէլ, եէվմը մէզքիւրտէ Շարգի Բումէլի միլսլէրի՝ հուտուտը Օսմանլիյէտէ պուլընան նուգթը ասքէրիյէի տա. խի իշղալ էյլէմիշլեր իսէ տէ, պուլ՝ գան տէօքիւմէքսիզին պաշա չըգամըշ տըր։ Իքի թապուր ասասքիրը Շահանէ՝ Մուսթաֆա բաշա գուրպինտէ հուտուտը Թէճավուղ իթմէք իսթէյէն պէօրիւք պիր ասի պէօրիւկինէ մուգավէմէթ իթմիշլեր տիր։ Մուհարէպէ պիր գաչ սաաթ տէվամ իտուպ, ասասքիրը Շահանէ՝ քէնտիսինտէն 10 գաթ զիյատէ օլան տիւշմանա բէք չօգ Թէլէֆաթ վէրտիրմիշ տիր։

Մուհարէպէնին նէթիճէսի մալիւմ տեյիլ տիր. անճագ իտիրնէտէն ալընան խապէրլէրէ կէօրէ, մէզքիւր իքի թապուր ասասքիրը Օսմանլիյէ գօմանտա իտէն միրալայ՝ ասքէրիներին պաշընտա վուրուլուպ էօմիւշ տիր։

Պիր հաֆթա գատար ադաէմ Ֆիլիպէտէն չէհրիմիզ վիւրուտ իտէն մէվսուգ իւլ քէլամ պազը դէվաթըն վէրտիկի մալիմաթա կէօրէ, Շարգի Բումէլի հիւքիմէթինի տէվիրմէք իչին իճրա օլունան հազրըլըգլար՝ չէհրը մէզքիւրտէ հէր քէսին մալիմի իմիշ։ Պուլկար զապթանընտան վալիի ասպրգը սեր եավէրի պին պաշը Ֆիլօֆ իւէ Զնճի տրուգին ալարընը գօմանտանը Մ. Նիգօլօեէֆ՝ իճրա իտէճէքլէրի թէրթիպաթ հագգընտա իսթիշարէ իթմէք իչին Ֆիլիպէ ասասքիրը մուհաֆըզաը զապթանընը հէր ադշամ խանէլէրինէ ճէմ իթմէքտէ իմիշլեր։ Տիկէր թարաֆտան տախի միւտիրանը ասպրգատան Տօգթ. Սթրանքի, Մ. Քէսիրագօֆ վէ սաիրէ՝ ճէմիյէթը խաֆիյէլէր թէրթիպ իթմէքտէ, վէ Պուլկարիսթան բէիսը վիւքէլասը Մ. Գարավէլօֆ իւէ տախիա մուխապէրէ էյլէմէքտէ իմիշլեր, հաթթա Տօգ. Սթրանքի՝ պու պապտէ Բօմգալարընն մուավէնէթինտէն էմին օլմագ իչին Բօտօպ տաղլարընտա պիր սեյահաթ իճրա էյլէմիշ տիր։

Շարգի Բումէլի միլիս ասքէրի 4000 նէֆէր օլուպ, ասասքիրը բէտիֆէ 6000 բատտէսինտէ տիր։

Ասասքիրը միլլիյէ՝ (էսկի հիմաս ճէմիյէթլէրի) Մարթինի վէ Պէրտան Թիֆէնքլէրի իւէ միւսէլլահ օլարաղ, 40—50.000 նէֆէրէ պալիղ օլապիլիր։ Ասասքիրը մէզքումէ՝ հէր բաղար կիւնլէրի էյիճէ թալիմ իտիլմիշլեր տիր։

Նիզամամէի էսասընին 19 ընճը մատտէսի մուճիպինճէ, Շարգի Բումէլիտէ էսլիհամ հարպիյէ վէ պարութ ֆիրուխթը՝ հիւքիմէթը Սէնիյէյէ ախտ օլտըրընտան, միլիս տէպպօլարընտա քիւլլիյէթի էսլիհա վէ միւհիմմաթը հարպիյէ պուլունմամագտա իմիշ։

Զանն օլընտըրընա կէօրէ, հէր նէվի միւհիմմաթ՝ իչպու ալաֆրանկա սեպտ իպթիտասընտան իթթիպարէն Բուս վէ սաիր սէֆանի վասէթասը իւէ Շարգի Բումէլի տախիլինտէ պուլունան Ահեօլու Պուլկարը լիմանընա իխրաճ օլունմուշ տըր։ Մէզքիւր լիմանտան ալընան խապէրլէրէ կէօրէ, թիւճճարլար՝ հիւքիմէթտէն իսթիճար իթթիֆէյէրի մաղազալարը տէրհալ հիւքիմէթը ասքէրիյէնին թահթը էմրինէ թէրք իթմէյէրի իչին էվամիր ախպ իթմիշլեր տիր։ Բէվալիք Տէրսաատէթէ կիտէն վաբօրլարա բաքիպ օլմագ իչին քիմսէյէ բուխսաթ վէրիլմէյիպ, Տէրսաատէթէ մէքթուպ իրսալի թահթը ամմուսիյէթէ ալընմըշ տըր։

Ֆիլիպէտէն ալընան սոն խապէրլէրէ կէօրէ, բրէնա Ալէքսանտր՝ մալյէթինտէ պիր խալը ասասքիր պուլընտըղը հալտէ, կէչէն բազար կէճէսի Ֆիլիպէյէ մուվասէլէթ իթմիշ տիր։

Միւշարէյէյհ՝ Շումնուտան Ֆիլիպէյէ իքի կիւնտէն էէթիշմիշ տիր։ Չէօլէ քի, Շիպգա եալսա խանի Պոզազ թարիգիլէ Պալգանլարը էսպսիվար օլարագ կէչիպ, Եանպօլուտան Ֆիլիպէյէ չըմէնտքէր իլէ վիւրուտ իթմիշ տիր։ Բրէնը միւշարէյէյհ՝ կէչտիկի էէրլէրտէ վէ խուսուսիլէ Ֆիլիպէտէ էհալի թարաֆընտան պէօրիւք ալգըշլար իլէ սէլամլանմըշ տըր։

Վարնատան եազըլան պիր մէքթուպա կէօրէ, Պուլկարլար՝ հէր նասըլ օլուր իսէ օլսուն մուհարէպէ իթմէք արզուսընտա օլարգլարընը պէյան իթմիշլեր տիր։ Սօֆիա, Բուսճուգ, Թրընօվա վէ Վարնատա պէօյիւք միթինկէր ագտ օլընմըշ տըր։ Պուլկարլարընը գավինճէ, Շարգի Բումէլիտէ պուլունան Բումլար՝ Շարգի Բումէլինին Պուլկարիսթան իւէ պիրլէշմէսի մստտէսինտէն տօլայը ֆէվգէլատէ տիւշարը հիտտէթ օլմուշլար տըր։

Պուլկարիսթան բրէնի Ալէքսանտրը տը Պաթէնպէրկ թարաֆընտան Պուլկարլարա խիթապէն նէյր օլունան պէյանանամէնին սուրէթը միւթէրճէմէսի տիր.

«Ճէնապը Հագգը էրէյմ ու ինայէթի վէ միլլէթին արզուսը իւէ, պիզ, Պիրինճի Ալէքսանտր, շըմալի վէ ճէնուպի Պուլկարիսթան Բրէնի՝ սէվկիւլիւ Պուլկար միլլէթինէ իլան ու պէյան իտէրիմ քի, իչպու բումի սեպտեմբերին 6ընճը կիւնիւ Շարգի Բումէլի վիլայէթի էհալիսի՝ վիլայէթը մէզքիւրէ հիւքիմէթինին սուգութինտէն վէ մուվագգաթ պիր հիւքիմէթ թէչքիլինտէն սոնրա, վիլայէթին Պուլկարիսթան էմարէթինէ իլիհկագընը, վէ պիզի իթթիհատարա իւէ վիլայէթը մէզքիւրէյէ տախի Բրէնա իլան իթմիշլեր տիր։

«Պուլկար միլլէթինին տիլխահրնա, վէ իքի գրէթանըն իլթիհագը հագգընտա պէյան օլունան արզուլարընը պէյան, վիլայէթը մէզքիւրէնին էմարէթ իւէ իլթիհագը վագրասընը օլմուշ պիթմիշ պիր վագտա թէլագգը իտէրէք, շըմալ վէ ճէնուպի Պուլկարիսթան բրէնի իւնվանը իւէ եատ օլընմագլըղընը գապուլ իտէրիզ։

«Վիլայէթը մէզքիւրէնին իտարէսինի տէրէօհտէ իւէ ասայիշբէրվէրանէ եաշամագտա օլան ումում էհալիսինին՝ գավմիյէթ վէ մէզհէպ ֆարգը օլմագսըզըն հուգուգ, մալ վէ բրզընը մուհաֆազա վէ թէէմին իտէճէյիմիզի իլան իտէրիզ։

«Մուհաֆազայի ինթիզամ ու ասայիշ իչին թէտապիրը մուգթազիյէ իթթիխազ գըլընմըշ տըր։ Մուղայիրը գանուն հարէքէթտէ պուլընանլար հագգընտա չիտտէթը գանունիյէ թաթպիգ օլունաճագ տըր։ Պալգանլարընը իքի թարաֆընտա սաքին օլուպ իչպու վագտահ միհհիմմէյի քէմալը չէվգ ու խահիշլէ թէլագգը իտէն սէվկիւլիւ էհալիսիզին՝ իքի Պուլկարիսթանլարընը էմրը իլթիհազընն իքմալինէ մուավէնէթ իւէ պէրաբպէր։ Վաթանընմըզին իթթիհատ ու իսթիգլալիյէթինին մուհաֆազասը իչիւն հէր պիր ֆէտտաքեարլըգը ելսթիյար իտէճէյի մէմուլիմիզ տիր։

«Ճէնապը Հագգ՝ տէրէօհտէ իթմիշ օլտըրընմըզ իչպու էմրը միհհիմին իքմալինէ մուվաֆֆագիյէթ իհսան պույուրսուն։

Պուլկարիսթանըն էսկի բայրաթինը պէօյուք (իմզ) Թրընօվատա 1885 սեպ. Ալէքսանտր տեմիրբ 8/20տէ ղէյր օ. լընմըշ տըր։

Պուլկարիսթան մէճլիսը մէպուսանընն տիւնքի կիւն իչիւն Սօֆիատա ադտը իճթիմա իտէճէյինի տիւն թէլէկրաֆ խապէր վէրմիշ տիր։

Մաիւմաթը խուսուսիյէ կէօրէ, մէճլիսը մէզքիւր՝ իքի մէսէլէ հագգընտա միւզաքէրաթտա պուլունաճագ տըր. եանի պիրինճի Պուլկարիսթան բրէնի պունտան պէօյլէ նէ իւնվան թաչրյաճագ, վէ իքինճի՝ պիրլէշմիշ Պուլկարիսթանը մաղարրը Սօֆիա՝ մը եօգտա Ֆիլիպէ՝ մի օլաճագ տըր։ Մէպուսանըն պիր գրսը մաղարրը իտարէնին Ֆիլիպէ օլմասը բէյինտէ օլուպ, պիր գրսը իսէ Պուլկարիսթանըն մէրքէզինտէ պուլընմասը հասէպէյլէ Սօֆիա չէհրինին մաղարրը իտարէ օլմասընը իլթիզամ էյլէմէքտէ իմիշ։

Մուսթաֆա Բաշա իւէ Ֆիլիպէ պէյնինտէ մուխապէրաթը թէլէկրաֆիյէ էլան միւնգաթի օլուպ, Մուսթաֆա Բաշատա պիր խալը ասասքիրը Օսմանլիյէ մէվճուտ տըր։

Օյուտգճա մէվսուգ խապէրլէրէ կէօրէ, Ֆիլիպէտէ վէ հուտուտը Օսմանլիյէտէ օրտու գուրմուշ օլան Շարգի Բումէլի վէ Պուլկարիսթան ասասքիրինին մէճմուը՝ չիմտիրլիք 9—10 000 նէֆէրտէն իպարէթ իմիշ։

Մաիւմ օլտըղը վէճհէյլէ, Պուլկարիսթան օրտուսը էքսէրիյէթլէ Բուս գապրթանը թարաֆընտան գօմանտա իտիլմէքտէ օլուպ, գապթ մուավինլէրինին էքսէրիսի տախի Բուս տըրլար։ Շարգի Բումէլի միլիս ասասքիրի իսէ, հէման քեմիլէն Սօֆիա մէքթէպը հարպիյէսինտէն նէչէթ իթմիշ օլան կէնճ Պուլկար զապիթէրինին թահթը գօմանտասընտա տը։

Պուլկարիսթան հարպիյէ նէզարէթինտէ ֆէվգէլատէ պիր հարէքէթ միւշահէտէ օլընըյոր իսիշ։

Սօֆիա, Բէլլա, Սէլլինօ, Լօֆչա վէ Շումնուտա պուլունան ասասքիրը մուհաֆըզա թապուրլարը՝ 3 կիւնտէն պէրու Ֆիլիպէյէ միւթէվէճճիհէն եօլա չըգմըշլար տըր։ Վարնատա վէ Թունա պօյունտա պուլունան ասասքիրին հարէքէթի տախի տիւնքի կիւն իչիւն մուգաբրէր իտի։ Հէր սընըֆ բէտիֆլէր՝ սիլահ պաշընա տավէթ օլընըպ, հարէքէթէ ամատէ օլմագ իչիւն էմր ախպ իթմիշլեր տիր։

20 տէն 30 եաշընա գատար էֆրատտան միւրէքքէպ օլան պիրինճի սընֆ մուսթահֆըզ ասասքիրի՝ չէհրլէրտէ ասայիշի մուհաֆազագայա մէմուր իտիմիշլեր տիր։ 30 տան 40 եաշընա գատար էֆրատտան միւրէքքէպ օլան իքինճի սընֆ ասասքիրը մուսթահֆըզէսի՝ պիրինճի սընֆըն ասասքիրը նիզամիյէ իւէ իճրաի մուամէյէ իթմէսի լազըմ կէլտիկի թագտիրտէ ասասքիրը մուհաֆըզա խրամէթինի իլիա իտէպլիմէսի իչիւն թաիմ իճրա իթմէյէ ճէլպ օլընմըշլար տըր։

Պուլկարիսթան օրտուսը՝ պէհէրի 4 պէօլիւքտէն միւրէքքէպ օլարաղ 24 թապուր բիյատէ, 9 ալայ սիւվարի, 12 պաթարիա թօրճը, 2 պէօլիւք իսթիհքեամ թօրճուսը, 4 պէօլիւք իսթիհքեամ ասքերի վէ 1 նիւմունէ թապուրընտան իպարէթ օլուպ, օրտուի մէզքիւրը մէվճուտը՝ սուլհ վագթինտէ 17 670, վէ մուհարէպէ վագթինտէ 52 պին նէֆէրէ պալիղ օլուր։ Ասասքիրը բէտիֆէ վէ սաիրէ 80.000 նէֆէր օլուպ, 96 գրթատա թօր մէվճուտ տըր։

Պուլկարիսթան էմարէթինին թունատա պիր տէ քիչիւք տօնանմասը պուլունուպ, մէզքիւր տօնանմա 3 հարպ սէֆիյէսի, 4 թօր տուպասը, սէվահիլ մուհաֆազասընա մախսուս 1 սէֆինէ, բրէնին պիր մայէթ վաբօրը վէ 3 նագլիյէ սանտալարընտան միւրէքքէպ տիր։ Ինչպու տօնանմատա 12 զապթ վէ 200 թայֆա մէվճուտ տըր։

Իսեան հավատիսի՝ կէչէն ճումատա էրթէսի կիւնիւ Պուրկազա վիւրուտ իթմիքտէ, չէհրին ասասքիրը մուհաֆըզասը իւէ Պուլկար էհալիսի՝ մուզիգալար թէբէննիւմի իւէ քիլիսէյէ կիթմիշլեր, վէ օրատա Շարգի Բումէլինին Պուլկարիսթան իւէ իթթիհատընը ֆէվգէլատէ սուրէթտէ ալգըշմըշլար, վէ պատէհու չարգիլէր չաղրբարագ սօգագլարը տօլայմըշլար տըր։

Պուրկազտաքի տուէլը էճնէպիյէ գօնսօլօսլարը՝ իչպու վագտայը բրօթէսթօ վէ հիւքիմէթը ճէտիտէյի թանրմասագլարընը իյճապ իտէնլէրէ թէպլիղ իթմիշլեր, վէ քէնֆիյէթի պա թէլէկրաֆ Տէրսաատէթտէքի սէֆարէթխանէլէրինէ թէպլիղ իթմէք իսթէմիշլեր իսէ տէ, թէլէկրաֆխանէ մէմուրլարը՝ ալմըշ օլտըգլարը թարիխաթ մուճիպինճէ, մէզքիւր թէլէկրաֆլարը վուրմայըպ՝ բէտտա իթմիշլեր տիր։

Հիւքիմէթը մուվագգաթա՝ իտարէյի սապգա մէմուրլարընա իթաաթ իթմէմէսինի էհալիյէ իլանթար իթմիշ, վէ անլէրէ իթաաթի. տենլէրին տէրհալ գուրշընա տիղիլեճէյինի իլան էյլէմիշ տիր։

Պուրկազ իլէ Տէրսաատէթ արասընտա իշլէմէքտէ օլան Տ[illegible]ի նամ Նունան վաբօրը՝ հարէքէթ իթմէք իւզրէ իքէն, հիւքիմէթը մուվագգաթա՝ եօճուլարը չըգարըպ, վաբօրը տախի վարնատան Պուրկազա ասքէր նագլ իթմէք իչիւն թէվգէք էյլէմիշ տիր։

Պիր բիվայէթէ կէօրէ, մէզքիւր վաբօր՝ մուախխարէն Տէրսաատէթէ վիւրուտ իթմիշ տիր։

Պուլկարիսթանտան Պուրկազա գարատան ասասքիր վիւրուտ իթմիշ տիր։ Պուրկազ միւթէսարրըֆլըղընա գապրմանտան Նապօսգաֆ իսմինտէ պիրի թային օլունմըշ տըր։

Շարգի Բումէլի վիլայէթինին հէր թարաֆընտա իտարէյի էօրֆիյէ իլան օլունմըշ տըր։

Պուրկազտան պաշգա, Վարնա, Բուսճուգ, Շումնու վէ սաիր մահալլէրտէ տախի իթթիհատը մէզքիւրտէ տուրմագ ուզէրէ Պուլկարիսթան ինանընա գատիմ Տրիկալսքի բաշա հաղրէթլէրինի էտրինէ վիլայէթի հուտուտընա նագլ իլէ, օրատա սէրպէսթ պըրագմագ նիյէթինտէ օլտուղը չուրու պուլմուշ տըր։

Բրէնը միւշարէյէյհ՝ Շարգի Բումէլի վիլայէթինին իտարէյի մէքքէճէ Պուլկարիսթանլա իթթիհատընը գապուլ իթմիշ իսէ տէ, Շարգի Բումէլինին ահտէն Թէէմիյէյէ մէճպուր օլարը վէրկիլի խաղինէ ճէլիլէյէ Թէէտիյէտէ ատվամ էյլէյճէկինի բէսմէն իլան իթմիշ իմիշ։

Լօնտրատան Տէրսաատէթէ ավտէթ իթմէքտէ օլան չէհրիմիզ ինկիլիզ ժէնէրալ գօնսօլօսը Մ. Ֆավսէթին Ֆիլիպէյէ վիւրուտ իթտիկինի տիւն եաղմըշ իտի։

Սոն խապէրլէրէ կէօրէ, մուամալէյհ՝ ճէպքէն Ֆիլիպէտէ ալը գօնմուշ տըր։

ԱՒԹՐԻԱ
Վէ
ՀԷՐՄԷՌ ՊՕՄՆԱ

Ավսթրիա—Մաճառ իմբէրաթօրը Ֆրանսուա Ժօզէֆ՝ սեպտեմբերին 4/16ընճը կէչէն չարշէնպիհ ագշամը Պրօտ գուրպինտէ Ռավա նէհրինին իւզէրինտէքի եէնի քէօբրիւտէնկէ. չէրէք, Պօսնա Թօբրաղընա գատիմ. նիհատ օյուշ օլտըղընտան, մէմուրինը մահալլիյէ վէ պիր պէօլիւք Պօսնա ասասքիրի Թարաֆընտան իսթիդպալ օլընտըղը կիպի, պէյէտիյէ

---

(176)

ԳԼԶԸԼ ՍԻՀՐՊԱԶ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

Բօլիսէրատէն պիրիսի, քէսէյի ալըպ էճսլինէ եէրլէշտիրտի. մուախխարէն Ֆրօնթէն պէրաբէրէրինտէ օլարագ, գօնազատան Թէպաիւտ իթթիլէր։

Գուէնլար գօնազատան շըգմագտա օլսունլար, պիզ Ժան Բօպէրին չիֆթլէյինէ նագլը քէլամ իտէլիմ։

Գօնթէս սաաթ օնտա Տօմինիք իւէ ավօգաթը կէլմէյէրինէ պէքլէմէքտէ օլտըղը մալիմիմիզ տիր։

Սաաթ օնա պիր գաչ տագիգա գալարագ, Ժան Բօպէր տըշարատան պիր սէս ալարագ, գարունը էօնիւէ չըգտըղընտա, Քէք աթը պիր արապանը չիֆթլէյէ տօղրու կիթմէքտէ օլտըղընը կէօրիւ։ Պու արապայա բաքիպ օլանլար՝ Գօնթը էսքի էմէքտարը Տօմինիք իւէ ավօգաթ իտի։

Պուտան մատտա, եօգարատան աչէնը սիյահլար կիյինմիշ իւչ քիշինին տահա շիֆթլիյէ տօղրու կէլմէքտէ օլտըգլարընը միւշահէտէ էյլէտի։

Ժան Բօպէր պու իւչ քիշիտէն պիրիսի Ֆրօնթէն օլտըղընը Թանտը։

Պիր ազ ուզագտա պիր աղամլըգ արգասընտա տախի պիր չիֆթ աղընճա հայվան գօշուլու պիր տիկէր արապա տուրմագտա իտի։

—Պու նէ՞ տիմէք, ճաճայ պունլար նէ տիմէք իսթէրլէր, —տէյէրէք Ժան Բօպէր թէյշընտան գուլագլարընը օվալամագա պաշլատը։

Տօմինիք տախի անը հալտէ պուլունմագտա, վէ ավօգաթը չէհրէսի իսէ ալիքեար սուրէթտէ պօզուլմագտա իտի. մէհաքիմտէ չօգ կէզմիշ օլմագ հասէպլիյէ, Ֆրօնթէնին ըէֆագաթընտա պուլունան իքի քիշինին հալու թավրընտան հիւքիմէթէ մէնսուսիյէթլէրի օլտըղընը ֆարգ էյլէտի։

Տօմինիքին արապասը հէնուզ եիւզ ատրմ ուզագտա օլտըղը հալտէ, մալիէն գէլէն իւչ քիշի չիֆթլիյին գարաուսընա վասըլ օլմուշլար իտի։

—Նէ՞ իսթէրսինիզ —տէյու Ժան Բօպէր սիվալ իթթի։

—Պէնի թանրմալըսըն սէն, պէն Գօնթը էմինի վէ էմէքտարը օլտըղըմը պիլիրսին։ պու զաթլար՝ սէնին իւչ կիւնանէն պէրու պուրատա սագլամագտա օլտըղընն գարը իւէ պիր քէրրէ կէօրիւշմէք իսթէրլեր։

—Պէնիմ քիմսէյի սագլատըղըմ եօք։

—Շիմտի սագլայըպ սագլամատըղընն մէյտանա չըգար— տէտի բօլիսլէրտէն պիրիսի։— Պիր թարաֆա տուր պագալըմ։

—Վէ լաքին նէ՞ հագգ իւէ...

—Սըրասը կէլմրսէ նէ՞ հագգ իւէ օլտըղընը անլարսըն։

—Իչէրի կիրմէնիզէ միւռատտէ իթմէգտէն էվվէլ անլայամագ օլամ՞ գ մը։

—Շու սուրէթլէ վագը օլան մուխալիֆէթինտէն հուսուլէ կէլէճէք նէթիյէի վախիմէնին քեսֆիֆէսինտէն մուախխարէն մէսուլ օլուրսուն, պիրմիշ օլասըն, չիւնքի բատիշահ նամընա օլարագ պուրայա կէլմիշիզ տիր։

Ժան Բօպէր Բաղչահ Նամընա սէօզլէրինի իչիտիր իչիթմէգ, քէմալը իթաաթլա պիր թարաֆա չէքիլպ, իւչիւ պիրտէն չիֆթլիյէ տուխուլ իւէ, Մարի տը Բահօն իւէ Ֆրանսինին պուլունտըգլարը օտայա սալարընալար։

Նիհայէթ Տօմինիք իւէ ավօգաթ տախի եէթիշիպ, օնլարըն արգասընտան իշէրի կիրտիլեր։

Գօնթէս՝ Ֆրօնթէնին պէօյլէ քքի քիչի իւէ կէլտիկինի կէօրտիւնտէ, եէնի պիր վագտահ միւտհիշ զուհուր իտէճէյինին հըսս իւէ գօրգուսընտան տիթրէմէկէ պաշլատը։

Ֆրանսին իսէ հէր շէյի կէօզէ ալարարագ, ճէսուրանէ.

— Սէգ քի՞մսինիզ վէ նէ՞ իսթէրսինիզ —տէյու սիվալ իթթի։

Շու սիվալէ քիմսէ ճէվապ վէրմէյուպ, եալընը Ֆրօնթէն էլիյէ Մատամ տը Բահօնու կէօսթէրէրէք, բօլիսլերէ խիթապէն,

—Իչթէ արատըղընը գարը պու տը...

Բօլիսլերտէն պիրիսի իւէրի տօղրու կէշիպ, միւռէպպիրանէ պիր թավը իւէ.

—Իւչ կիւն մուգատտէմ Բահօն գօնաղընա կիտէն սի՞զմիսինիզ, Մատամ։

—Էվվէթ։

—Գօնթէս իւէ կէօրիւշէն սի՞զմիսինիզ, Մատամ։

—Մարքիզ տ'Օպրէյ տը Շավիների իւէ կէօրիւշէն պէնիմ։

—Նէ՞ խիթէրսինիզ —տէյու Ժան Բօպէր սիվալ իթթի։

—Պէնի թանրմալըսըն սէն, պէն Գօնթը էմինի վէ էմէքտարը օլտըղըմը պիլիրսին։ պու զաթլար՝ սէնին իւչ կիւնանէն պէրու պուրատա սագլամագտա օլտըղընն գարը իւէ պիր քէրրէ կէօրիւշմէք իսթէրլեր։

—Պէնիմ քիմսէյի սագլատըղըմ եօք։

—Շիմտի սագլայըպ սագլամատըղընն մէյտանա չըգար— տէտի բօլիսլէրտէն պիրիսի։— Պիր թարաֆա տուր պագալըմ։

—Վէ լաքին նէ՞ հագգ իւէ...

—Սըրասը կէլմրսէ նէ՞ հագգ իւէ օլտըղընը անլարսըն։

—Իչէրի կիրմէնիզէ միւռատտէ իթմէգտէն էվվէլ անլայամագ օլամ՞ գ մը։

—Շու սուրէթլէ վագը օլան մուխալիֆէթինտէն հուսուլէ կէլէճէք նէթիյէի վախիմէնին քեսֆիֆէսինտէն մուախխարէն մէսուլ օլուրսուն, պիրմիշ օլասըն, չիւնքի բատիշահ նամընա օլարագ պուրայա կէլմիշիզ տիր։

Ժան Բօպէր Բաղչահ Նամընա սէօզլէրինի իչիտիր իչիթմէգ, քէմալը իթաաթլա պիր թարաֆա չէքիլպ, իւչիւ պիրտէն չիֆթլիյէ տուխուլ իւէ, Մարի տը Բահօն իւէ Ֆրանսինին պուլունտըգլարը օտայա սալարընալար։

Նիհայէթ Տօմինիք իւէ ավօգաթ տախի եէթիշիպ, օնլարըն արգասընտան իշէրի կիրտիլեր։

Գօնթէս՝ Ֆրօնթէնին պէօյլէ քքի քիչի իւէ կէլտիկինի կէօրտիւնտէ, եէնի պիր վագտահ միւտհիշ զուհուր իտէճէյինին հըսս իւէ գօրգուսընտան տիթրէմէկէ պաշլատը։

Ֆրանսին իսէ հէր շէյի կէօզէ ալարարագ, ճէսուրանէ.

— Սէգ քի՞մսինիզ վէ նէ՞ իսթէրսինիզ —տէյու սիվալ իթթի։

Շու սիվալէ քիմսէ ճէվապ վէրմէյուպ, եալընը Ֆրօնթէն էլիյէ Մատամ տը Բահօնու կէօսթէրէրէք, բօլիսլերէ խիթապէն,

—Իչթէ արատըղընը գարը պու տը...

Բօլիսլերտէն պիրիսի իւէրի տօղրու կէշիպ, միւռէպպիրանէ պիր թավը իւէ.

—Իւչ կիւն մուգատտէմ Բահօն գօնաղընա կիտէն սի՞զմիսինիզ, Մատամ։

—Էվվէթ։

—Գօնթէս իւէ կէօրիւշէն սի՞զմիսինիզ, Մատամ։

—Մարքիզ տ'Օպրէյ տը Շավիների իւէ կէօրիւշէն պէնիմ։

—Իքինճի նիքեահընտան մուգատտէմ Ֆիլհագգա Գօնթէս տը Բահօն Մարքիզ տ'Օպրէյ տը Շավիների թէմսիլ օլունուր իտի։ Նիհայէթ Ժան Սանիէ թէմսիլ օլունան դարը սէնմիսին։

Շիֆահանէտէքի խաթա ոգաան բահիալէրինին պիրինին աղընտան իչիթմիշ օշարը վէ քէնտիսինէ թագմագ իսթէմիլէրի Ժան Սանիէ խմինի իչիթիր իչիթմէգ Գօնթէս տը Բահօն տօնտու գալարը, վէ գըրմըշ աթմըշ օլտըղը օ մէլուն զէնճիրի էսարէթէ ճաճայա պիր տահա՞ մը պագանճաղընը տիւշիւնմէկէ պաշլատը։ Մամաֆիհի մէյուսանէ պիր գուվվէթը գալալէ։

—Խա՛յր, պէն Ժանն Սանիէ տէյիլիմ։

—Ժանն Սանիէ տէյիլ իսէնիզ քի՞մսինիզ։

—Գօնթ Աննիպալ զէվճէի մէչրուասը Գօնթէս Մարի տը Բահօնըմ։

—Պէն Տօմինիք, պիր վագթ Գօնթուն էն էսքի էմէքտարանընտան օլտըղըմ ճիհէթլէ, Գօնթուն զէվճէսի Գօնթէս Մարի տը Բահօն օլտըղընը թաստիգ իտէրիմ, —տէտի Տօմինիք։

—Պիգ տէ չահատէթ վէ թաստիգ իտէրիզ, —տէյու Ժան Բօպէր իւէ զէվճէսի Ֆրանսին իլավվէ իթթիլէր։

Բօլիս մէմուրլարը պիրսիրլէրինէ պագըպ թէպէսսիմ իթթիլէր։

Ֆրօնթէն իսէ, միւսթէհզիյանէ պիր գահգահա իւէ, —չօգ թօհաֆ չէյ։

—Մատամ, արապա չուրատա եագընտա պէքլէյօր, պէրապէրիմիզէ կէլմէնիզի բէճա իտէրիզ, —տէտի բօլիսլերտէն պիրիսի։

—Պէրապէրինի՞զճէ մի կէլմէք, ասլա վէ գաթթա։

—Չէր հալտէ կէլմէնիզ իգթիդա իտէր։

—Միւռատտանընզ պէնի նէ՞րէյէ կէօթիւրմէք տիր։

—Գու սիվալինիզ ճէվապ վէրէմէյիզ։

—Թէքրար սէօյլէրիմ վէ եէմին տախի իտէրիմ քի, պէն Գօնթէս Մարի տը Բահօնըմ։

—Օրասը պիզէ ախտ պիր մէսէլէ տէյիլ, պիզ ալմըշ օլտըղըմըզ էմրլէրի իճրա իտէրիզ. մուգավէմէթին հիչ պիր ֆահէսի օլամագ, սիզի ճէպքէն կէօթիւրմէք մէճպուրիյէթինէ տիւշիւրմէքսիզին պէրաբէրիմիզճէ կէլինիզ։

Շու սրրատա ավօգաթ մէյտանա աթըլըպ.

(Տէվ-4)

բէիսի տախի՝ իմբէրաթօրը միւշարէլէյհի սէլամլամըշ վէ էհալինին հրսսիյաթը սատագաթ քէարանէսի. Նի պէյան էյլէմիշ տիր։

Ֆրանսուա Ժօզէֆ հազրէթլէրի՝ եարբմ սաաթ Պօսնա Թօբրաղը իւզէրինէ տուրմուշ, վէ տահա ուզուն միւտտէթ գալմադ իւզրէ եագընտա եէնէ կէլէճէկլինի վատ իթմիշ տիր։

* *

Բուսիանընն կաղէթ ոբ վարուվի նամ նիմ ըէսմի կաղէթասը՝ Պալգան չէպիհճէզիրէսինտէ Ավսթրիանընն հալ ու մէվգիսի հագգընտա պիր պէնտը մախսուս նէյր իտուպ, պունա չէօյլէ պիր նէթիճէ վէրմիշ տիր։

«Իմբէրաթօր Ֆրանսուա Ժօզէֆին նէզտինէ կիտէն Պօսնա—Հէրսէք հէյէթը մէպուսէսի՝ Ավսթրիա հիւքիւմէթի թարաֆընտան թէյշիլ ու թէրթիպ օլընմըշ տըր։ Մէօրէնէն նութգլար՝ էվվէլտէն էզպէր իտիմիշ, վէ պու նութգլարտա միհթէվի օլան իֆատաթը սատագաթ քէարանէ մախսուսէն եազարբլմըշ, վէ պիւթիւն պու նիմայիշ՝ սրբի պիր գօմէտիատան իպարէթ պուլընմըշ տըր։ Ավսթրիանընն մալիւմի օլսուն քի, Բուսիա՝ պու իքի վիլայաթըն իշղալինէ քէնտիսինին գուվվէի գահիրէ իլէ մուխալէֆէթ իթմէսինէ օ զամանքի տհվալին միւսաիտ օլմադըղը իշուն իշղալը մէզքիւրէ օ վագթ միւսաատէ իթմիշ տիր։ Պու կիւնքի կիւն իսէ ահվալ թէպէտտիւլ իթմիշ օլմադա, Բուսիա՝ Ավսթրիանընն Պալքան չէպիհ հէկիրէսինտէ պիր ատրմ տահա ալմասընա միւսաատէ իթմէյէճէք տիր։»

* *

Թայշընն Վիէննա մուխպիրի իսէ Պօսնա վէ Հէրսէք էյալաթընտան պահս իթտիկի սրբատա, Ավսթրիանընն էյալաթը մէզքիւրէյի չիմարիէ գատար պիր սուրէթը հուրրիյէթմէնտանէտէ իտարէ իթտիկիի թաստիգ իթմիշ տիր։ Տէվլէթը միւշարէյլէհանընն մալիէ նազրը օլուպ Պօսնա վէ Հէրսէքին իտարէի ումուրընա մէմուրնապ իտիմիշ օլան Մ. Պէնիամէն Գալէյ՝ սրդ սրդ էյալաթը մէզքիւրէյէ կիտէրէք, էհալիի մահալլիյէնին էհթիյաճաթընը անրամաղա վէ պիր իտարէի ատալիէի միւսթագիմէ թէէսսիս էյլէմէկէ վէ քեաֆֆէի մէգահիպ հագգընտա պիր հուրրիյէթը քեամիլէ թէէմին իթմէկէ չալըշմըշ տըր։ Նազրը միւշարէյլէյհ Ավսթրիա իմբէրաթօրըղընա իյֆատ խրտէմաթը սատրգանէյէ չալըշմագա պէրապէր, շախսէն էհալինին տէ մուհապպէթ վէ թէվէճճիհինին ճէյպ իթմիշ, վէ իգտամաթը վագբասը՝ Բօզէկատա իմբէրաթօրա թագտիմ օլընան թէյէքքիւրնամէյէրտէ քէմալը մինէթտարի իլէ եատու թիզքեար օլընմըշ տըր։

Մամաֆիհի Հէրսէք վէ Պօսնատա խօշնուտսըզլար մէվճուտ տըր։

Թայշ մուխպիրինին պէյանընա կէօրէ, Բօզէկատա իմբէրաթօրըն իսթիգպալինէ կիտէն վէ 467 աղատէն իպարէթ օլան Պօսնա Հէրսէք հէյէթը մէպուսէսի՝ էյալաթը «յէքիւրէնին էն զիյատէ էֆքեարը ամիպէ ահհպընտան միւրէթթէպ պիր հէյէթ ատտ օլունանճագ տըր։

ՄԱԿԱՐ ՍՐԲԱԶԱՆ ՎԷ ԲՐԷՆՍ ՏՕՆՏՈՒՐՕՖ

Պաթում մուխպիրիմիզտէն օգոստ. 30 Թարիխէյէ ալտըղմըզ պիր մէքթուպ տըր։

Թիֆլիստէն ալընան խուսուսի մալիւմաթա նազարէն, Բէթէրսպուրկտան իթա իսթէյէն էմրը ալի մուճիպինճէ, Գավգասիա էրմէնի մէքթէպլէրի՝ ազ վագթտան երինէ ասչլաճագ իմիշ։ Տիկէր պիր մալիւմաթա նազարէն, Բուսիա իմբէրաթօրընը Ս. Էջմիածին կաթողիկոսլըգը քիւրսիսինէ գուուտիրի թէնսիպ էյլէտիկի Պեսարապիա թեմի Առաջնորդը սապրգ Տ. Մակար Սրբազան՝ Բէթէրսպուրկտա տախիլէյէ նէզարէթինէ իրսալ էյլէմիշ օլսուղը թահրիրաթընա, էրմէնի ճէօմաթընը պիր թարաֆտան քէնտի կաթողիկոսլըղընա բէք ֆէնա նազար իլէ պագմագտա օլսուղը, վէ տիկէր թարաֆտան մէքթէպլէրին գաբանմասլա էրմէնի թալէպէսինէն պէօյիւք գլսմընն սերկէրտան կէդմէսինէն ֆէվգէլատէ միւքտտէր պուլունաղը ճիհէթլէ, մէքթէթի պը մէզքիւրէ աչլմատըղը հալտէ քէնտիսինին կաթողիկոսլըղը գապուլ իտէմէյէճէյինի թէպիրզ ու իֆատէ իթմիշ օլսուղընտան, իմբէրաթօր հազրէթլէրի՝ գաբալը ծրխական մէքթէպլէրին եալընըզ մուալիմլէրինին մէմուրիյէթլէրինտէ լիյագաթլարը օլուպ օլմատըղընա տաիր վկայագիրլէրինին թէտգիգի վէ տէրս քիթապլարընը թէֆթիշի, վէ տէվլէթ մէքթէպլէրի նէզարէթը ալիէսի թահրընա պուլընմասը չարթլարը իլէ իշպու մէքթէպլէրին աչլըպգ քէլէվվէլ էրմէնի բուհանիյէթի եէտը իտարէսինէ թէսլիմ զբլընմասընը իրատէ իթմիշ, վէ իշպու իրատէի իմբէրաթօրինին իլանը՝ մախսուսէն թէէխիր օլունըպ, Մակար Սրբազան՝ Թիֆլիսէ վիրուտնտէ, ումումի էրմէնի էհալիսինէ պիր նութգ իյրատ իտիպ, մէզքիւր խապէրը մէսէրբէթէսէրի օրատա թէպշիր իտէճէք վէ պէօյլէճէ քէնտիսինտէն ինֆիլ իթմիշ օլան էհալինին գալպինի ճէպ էյլէճէքմիշ։

Պու բիվայաթըն նէ տէրէճէ գարինը սրհհէթ օլսըղը պիզճէ նամալիւմ օլուպ, անճագ պաչգա պիր մալիւմաթը մէվճուդէյէ կէօրէ, բրէնս Տօնտուրօֆ՝ պու սրբատա պիրազ մէվագբի արկէտէն թէպլիղաթը թէէտիպլիէ ալմըշ օլընըղընտան, պու իքի հավատես արասընտա պիր իրթիպաթ պուլընմասը իհթիմալտէն պատտ տէյիլ տիր։

Շեօյլէ քի, բրէնս Տօնտուրօֆըն ումումի Գավգասիա եէրլիլէրինէ բէք ֆէնա նազար իլէ պագտըղը պէրլի օլուպ, կէչէնլէրտէ Տաղիսթան ճիհէթինէ սէյահաթընտա, օրատա էհալինին իսթիտաաթ վէ իֆատաթընա հէվալէյի սէմբիթիպար իթմէյիպ, ալէյ ումումի էհալիի թազեիդ իտիճի թէրթիպաթտա պուլունմասը՝ ֆէվգէլատէ խօշնուտսըզլըգ հասըլ իթմիշ օլմադա, Տաղիսթան սանճաղը ասքէրի գօմանտանը մէչհուր կիւրճի սարլդատէկեանընտան Բրէնս ժէնէրալ Զավճավցէ՝ բրէնս Տօնտուրօֆըն ումումի կավկասիա եէրլիլէրի հագգընտա իթթիխադ իթմիշ վէ իթմէքտէ պուլընտըղը հարքեաթը նամէղղուպէսինի վէ պունտան հուսուլէ կէլէն ումումի խօշնուտսըզլըղը Բուս սարլդատէկեանը մէչհուրէսինտէն վէ իմբէրաթօր հազրէթլէրինին մահրէմը էսրարլարընտան բրէնս Օրլօֆ պիր մէքթուպլա նագլ էյլէմիշ, վէ միւշարէյլէյհ բրէնս Օրլօֆ տախի մէքթուպը մէզպուրը այնէն իմբէրաթօր թագտիմ էյլէտիյինտէ, իմբէրաթօր տախի խուսուսի սուրէթտէ եէրլիլէր իլէ էյի կէչինմէսինի վէ անլէրի ինճիթմէմէսինի Տօնտուրօֆա էմր իթմիշ օլսըղը ճիհէթէ, պունտան պէօյլէ Տօնտուրօֆըն պիրազ իհթիրազլա տարմանմասընա ինթիզար օլընմադատա տըր։

Անճագ Մակար Սրբազան՝ թիֆլիստէ թագ օլունան Մեր Հայոց Կաղէթասը միէլլիֆի Պ. Սիմէօնեանց վէ քէնտի մահտուտ թագըմընտան պաչգա ումումի Բուսիա էրմէնիլէրինին նօգթաի ինֆիլալը պուլընտըղը տախի աչիքեար կէօրիւնմէքտէ տիր։ Թէէսսիֆ օլունուր քի, միւէթ էյլէքտասը մէչհուր Մկրտիչ Սանասարեանց կիպի ատամ տախի Մակար Թարաֆլըսը օլուպ, կիզլեճէ բէթերսպուրկտա օնուն լէհինտէ չալըշէօր իմիշ։ Ֆագաթ էհալինին պէօյիւք գըսմընն Մակար հագգընտա գուլլանտըղը լիսան՝ բէք զիհատ չիտտէթլի տիր։ Հէր մահալտէ Մակար Սրբազանա խօշնուտսըզլըղը հավի մէքթուպլար եազըլմագտա տըր։ Հաթթա Պաթումտան տախի թէհրտամիզ պիր մէքթուպ կէօնտէրիլմիշ տիր։ Պու միսիլու միպթէտիյաթա պաչլաեան կաթողիկոսլըգտա Մակար Սրբազան նա՝սըլ պուլունաճագ տըր։ Վագբա Մակար Սրբազան՝ պաչլըճա վէ հաթթա եալընըզ Սինօդտան վէ ֆըգրաի բուհանիյէտէն ինթիսապ օլունմուշ իսէ տէ, երինէ բուհանլէր պէրինտէ տախի պաղը մէչհուր զէվաթը օնա մուխալիֆ պուլընտըգլարը տէրքեար տըր։ Մէսէլա Թիֆլիս Առաջնորդը Արիստակէս Սրբազան Սեդրակեանց վէ Կարս իլէ Պաթում Թեմի Առաջնորդը Գրիգորիս Սրբազան Աղուանեան կիպի հագրգաթէն ագիլ վէ միլլէթբէրվեր Եպիսկոպոսլար՝ աչխարհական պատգամաւորլար Թարաքինտա եանի Մելքիսեդեկ Թարաքիկերի վէ Մակար մուխալիֆլէրի տիրլէր։ Ցահա զարիպի՝ ախիրէն էջմիածին ճեմարանընա ցեսուչ ինթիսապ իտիլէն Երեւան Թեմի Առաջնորդը Սուրբենանց Սրբազան տախի, այնի Մելքիսեդեկ Թարաֆտարը օլտըղընտան, Մակարը Կաթողիկոս նասպը Թէլէկրաֆընը ալտըղը կիպի, անիտ Սինօդա Թէլէկրաֆ չէքիպ ճեմարան Տեսուչըղընտան իսթիֆա իթտիրինի պէյան էյլէմիշ տիր։ Ընարողական ժողով նախագահը վէ Սինօդ նախագահը Մեկրտիչ Արքեպ. Բարամեանց վէ սահիր պիր գաչ Միհրանլար տախի Մակար Խելաֆկիրլէրի տիրլէր։ Հալպուքի, պունլարտան մատտա թէքմիլ էջմիածին սէվինէ սէվինէ Մակար Սրբազանը գապուլ իտէճէք տիր։ Մակարըն թաստիգ ֆէրմանը իմբէրաթօրիսի թիֆլիսէ կէօնտէրիլմիշ օլմադա, մուտմանիյէհ թիֆլիսէ վասլ օլտրգտա, ֆէրմանը մէզքիւր՝ բրէնս Տօնտուրօֆ թարաֆրնտան քէնտիսինէ թէսլիմ իտիլէճէք տիր։ Ֆագաթ բուհանիի մուտմանիյէհին ֆինէնսիտէն նէ վագթ չրգաճաղը հէնուզ մալիւմ տէյիլ տիր։

ԱՐԵՒԵԼՔԻՆ ՍՏՈՒԹԻՆՆԵՐԸ

. . . Խմբագիր,

Եթէ Ազգին մէջ կան տակաւին հաւատացողներ «Արեւելք»ին անկեղծութեան և ճշմարտասիրութեան, եթէ դեռ կան միամիտներ որ կարծեն թէ «Արեւելք» Ազգին իրաւանց և հանրային շահուց պաշտպան, Սահմանադրութեան և օրինաւորութեան ախոյեան կ'կանգնի, թո՛ղ կարդան, եթէ ունին համբերութիւն, թո՛ղ աչքէ անցնեն, եթէ ունին կարողութիւն իրենց արդարացի զայրոյթն ու զզուանքը զսպելու, կաթողիկոսական խնդրոյ առթիւ մի քանի ժամանակէ ի վեր այդ թերթին հրապարակը թափած անհեթեթ, հակասական, թշնամական ու ազդադաւ յօդուածները։ Ստուգիւ այդ թերթն իր վտանգաւոր գրչով օրէ օր ցոյց կ'տայ, որ անարժան դեր մը ստանձնած է, ստութեամբ կրնանի ու զրպարտութեամբ կ'ապրի և իրեն նպատակ ընդրած է Ազգը մոլորել և ռուսականութեան առաջնորդել։ Օրագրութիւնն իրեն հաւար կերպ մը դեբասանութիւն է դարձած, որովըստ պարագային լեզու, գոյն, զգացմունք ու սկզբունք կը փոխէ, ինչպէս կ'փոխեն ձեռնածուները իրենց շարժումներն որ հանդիսականները լաւ ևս խափեն։

Առաջին օրէն մատանիշ ըրինք «Արեւելք»ին ազգաշէտ ուղղութիւնն, և այն ժամանակ չատեր մեր կծու այլ արդարացի դիտողութիւնները յուսի տեսութեան կամ կասկածոտութեան արդիւնք սեպեցին։ Բայց այնուհետև կասկածներն ամեն կողմէ անոր ուղղութեան վրայ աւելցան, այնքան որ նոյն ինք «Արեւելք» սկսաւ դողալ իր խախուտ հերձնակութեան համար և այս վերջին օրերս երկար ու քաջքուրք յօդուածով մը Հասարակութեան առջև ինքզինքն արդարացնելու մտօք ամեն ճիգ թափեց, ունայն ճիգ առակին այն կենդանոյն նման որ հօտը լաւ ևս պատառելու համար անոր զգեստը կ'հագնի, տնոր բնոյթն ու սովորոյթը կ'օրինակէ, անոր բնազդումները կ'կեղծէ։

Բարոյական խիստ ծանր հարուածներ կերաւ «Արեւելք» քանիցս, բայց կ'դիմադրէ ցարդ արդարութեան և ճշմարտութեան և պիտի դիմադրէ ցորչափ ստութեան և ազդուրացութեան սպասարկու հայեր գտնուին Ազգին մէջ։

Եւ արդարեւ՝ ստութեանց առուտուր մ'է որ կընէ «Արեւելք»ն իրաւասիրութեան և օրինասիրութեան շպարով։ Ապացոյցներ անոր ամեն թերթին մէջ կ'վառան, և իմ նախորդ յօդուածովս արդէն ցոյց տուի թէ ի՞նչպէս։ «Յանուն օրինաւորութեան», կ'յանդգնէր Իզմիրի Գաւառ. Ժողովին կատարելապէս օրինաւոր Բողոքագիրն ապօրէն հրատարակել, ի՞նչպէս ստուտերկ'հնարէր ստութիւններ պաշտպանելու, ստութիւններու վրա ստապատիր դիտողութիւններ հիմնելու, որպէս զի Բողոքագրին ներգործութիւնը կոտրելու ջանայ։

Եւ իրօք՝ բոլորովին «ստութ է Արեւելք»ին գրածը թէ՝ Գաւառ. ժողովը չունէր «մեծամասնութիւն» իր արտասովոր նիստին մէջ, և թէ «ամբարտակ» ըրած է այդ նիստը։ Ինչպէս որ ներկայութեան տուփն կ'վկայէ։ Գաւառ. ժողովն իր «օրինական» մեծամասնութեամբն ըրած է իր բողոքաձև որոշումն, իսկ ամբարտակ նիստ ընելու պէտք չունէր, քանի որ իր նիստերն երբէք հրապարակային եղած չեն։

«Ստութ» է «Արեւելք»ին այն լուրը թէ՝ տեղւոյս Հայ երիտասարդութիւնը բողոքած է Գաւառ. ժողովին բողոքագրին դէմ։ Իզմիրի ազնուական և լրջախոհ Հայ երիտասարդաց դասն անպատուել է անոր վերագրել ընթացք մ'որ անչուշտ մի քանի կենդանակերպներու գործն է։ Եթէ իրենց կարծեաց արիութիւնն ունին, ինչու համար իրենց ստորագրութեամբը չեն երեւիր այդ կենդանակերպները, եթէ կարծեն թէ ազգօգուտ գործ մը կ'կատարեն և լաւ դատ մը կ'պաշտպանեն, ինչո՞ւ իրենց սիրական Մակարը գրկախառն ընդունելով իրենց երեսը ցոյց չեն տար այդ բողոքարկու Պարոններն, որպէս զի իրենց սրտին և երեսին ճերմկութեան վրայ ամեն Հայ ըղմայլի։

«Ստութ» է թէ՝ Կրօն. ժողովն իր 19 օգոստ. նիստին մէջ, ինչպէս անամօթաբար կ'գրէ «Արեւելք», Իզմիրի Գաւառ. ժողովին «բողոքագիրը միահամուռ մերժեր է, առանց իսկ նկատողութեան առնլու։ Ճշմարտութիւնն այս է թէ՝ ոչ Կրօնական, և ոչ խառն ժողովին մէջ բողոքագրին խօսքը չէ եղած բնաւ, այս օրինական պատճառաւ անչուշտ որ Ս. Պատրիարքը չէ ներկայացուցած զայն Վարչական ժողովներուն, քաջ զգալով որ անոնց ձեռնհասութեան չպատկանիր այդ բողոքագրին վրայ կարծիք յայտնել, այլ Ազգ. ժողովին, որու ատեանը «պէտք է որ երթայ» Գաւառի մը բողոքն որ հանրային ու կենսական կարեւորութիւն ունեցող գործի մը չ'վերաբերի, որ չ'նմանիր բնաւ Հաճընի ամրունոտ ու աղտոտ խնդրոյն, խնդիր՝ որու դիւցազունք, կովկասեան Թղթակցին դրդմամբ թերեւս, համարձակ առանց չիկնելու հանեցին զայն Ազգին օրէնդրական բարձր ատեանն, պաշտօնական դռներ գարնելէն, Արդարութեան պաշտօնատունն ի զուր դեգերելէն ետեւ, իբրեւ ինքնակոչ փաստաբանք Նարկիզ հանդի։

Հետեւապէս «ստութ» և չարանենգ ենթադրութիւն մ'է «Արեւելք»ին, երբ կրսէ թէ Գաւ. ժողովին ընելիքն «կարգապահութեան» և «օրինաւորութեան հրաւէր մը միայն պիտի կրնայ լինիլ», Իզմիրի Գաւառ. ժողովին ուղղեալ։

Այդպիսի կարգապահութեան հրաւէր մը, եթէ երբէք տրուի, «Ազգ. ժողովին» որոշմամբը միայն կրնայ լինիլ, և անտարակոյս Ազգ. ժողովն երկիցս պիտի խորհի այդքայն առնելէ առաջ. բայց «Արեւելք» այնքան տգէտ է, և որոշ գաղափար մը չունի չարունակ գործ դրած «օրինաւորութեան» բառին վրայ, որ կարծէ թէ քաղաքական կամ խառն ժողովին «որոշածն» այս մասին «օրինաւոր» է և թէ Ազգ. ժողովն նկատելով հանդերձ որ իրմէ ծնունդ առած վարչութիւն մը իր իրաւասութեան սահմանին մէջ կը կոխէ, անոր ըրած որոշումն իբրեւ օրինաւոր կուլ պիտի տայ և ոտնձգող ժողովն «կարգապահութեան չպիտի հրաւիրէ» կամ պարսաւանաց քուէովը չպիտի տապալէ։

«Ստութ» է «Արեւելք»ին այն լուրը թէ Իզմիրի Գաւառ. ժողովին բողոքագիրը հեռագրաւ հաղորդած է Բ. Դրան։ Զարհնար լուր՝ որով «Արեւելք» ուզած է Գաւառ. ժողովին զուտ կրօնական խնդրոյ մը համար առ Ազգ. ժողովն ըրած բողոքին քաղաքական գոյն տալ, անոր նպատակը կասկածելի և անպայծ պանելի ցուցնել Հասարակութեան, և կարծեր է թէ Իզմիրի Գաւ. ժողովն իր դատին արդարութեան վրայ անվստահ և Ազգ. ժողովին իրաւասութեան և Ազգին արժանապատուութեան անտարբեր, Հաճընի դիւցազուններուն պէս, պիտի նուաստանայ դատ բանալով, մինչդեռ արդէն իր դատին ապահովեալ պաշտպանն է Օսմանեան Պետութեան օրէնդրութիւնը, որ իր բոլոր հպատակացն եկեղեցեաց իրաւունքն ու կրօնից ազատութիւնն անխտիր կը պահպանէ, մինչդեռ արդէն, ինչպէս իր բողոքագրին մէջ բացորոշ յայտարարած է, Իզմիրի Գաւառ. ժողովին դատարանն է Ազգային ժողովն, Ազգին խիղճն, եկեղեցւոյ առաքելական օրէնքն և պատմութեան ատեանը...։

Այսչափ առ այժմ։

Մ. Մոռուբեան

Խմբ. Աբ-ելեան Մամ

Իզմիր 6|18 Սեպտ. 85

ՄԵԾ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳ

Այս օրերս Էջսէրճեան Բարսեղ էֆ.ի հեղինակութեան և «Տարերք Մայրենի լեզուի» անուամբ նոր դասագիրք մ'ելած լինելով՝ ի հրապարակ, դասագիրք որ բաւական նմանութիւն ունի Հայոց Միացեալ Ընկերութեանց հրատարակած «Մայրենի լեզուի» դասագրքին Բ. Հատորին հետ, Տնօրէն Ժողովս պարտ կը համարի ներկայ ազդարարութեամբ խնդրել Պատ. Հասարակութենէն որ լաւ ուշադրութիւն ընէ չչփոթելու համար այս երկու դասագիրքերն որք բոլորովին տարբեր ուղղութիւն ունին։ Հայոց Միացեալ Ընկերութեանց հրատարակած դասագրոց բոլոր օրինակներն ալ Ընկերութեան պաշտօնական կնիքն կը կրեն անպատճառ։

Ի դիմաց Հայոց Միաց. Ընկ.
Տնօրէն Ժողովոյ

Ատենադպիր — Ատենապետ
Գ. Զօհրաբ — Գ. Ե. Ցոլակեան

ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

Արաբ Թապիայը իսթիլա իթմիշ օյան Բուսանիա ասքէրիներն մէզքի մէզքիւրը թախլիյէ իթտիկի պունտան ագտէմ իխթար օլունմուշ իսէ տէ, պու խապէրին սահիհ օլմայը, Բուսանիալըլարն մէզքի մէզքիւրը հալա Թահթը իսթիլալարընտա Թուրթուգալարընը Գոսթանդինա-բուլ-կաղէթասը իսթիխպար իթմիշ տիր։ Սօֆիատան ալընան սօն խապէրլէրէ կէօրէ, Պուլկարիսթան իլէ Բուսանիա հիւքիւմէթլէրի՝ մէսէլէյի պատէթթէգիգ սուլհէն թէսվիյէյէ գարար վէրմիշլէր տիր։

Ավսթրիա իմբէրաթօրիցասը՝ գարիպէն իւչ հաֆթա գատար պիր տէնիզ սէյահաթը իճրա իտուպ, Մէրսէր վաբօրը իլէ Գաթթարօ, Գօրֆու վէ Բիրէյի զիյարէթ իտէճէք, վէ պիր գաչ կիւն Աթինատա իգամէթ էյլէյէճէք, վէ ավտէթինտէ Բատօս ճէզիրէսինէ տախի ուղղայագբմըշ։ Միւշարէյլէյհա՝ իշպու սէյահաթը թէպտիլ գրյաֆէթլէ իճրա իտէճէք տիր։

Թուրուգ ու մէսապիր միւֆֆէթթիշը ումումիսի Սրբրի բաչա հագրէթլէրի՝ Մէլանիք, Մանասթը վէ Գօրսօվա վիլայէթլէրինտէ եօլբարը նազարը թէֆթիշտէն կէչիրիպ եանիայա ազիմէթ էյլէմիշ տիր։ Միւշարէյլէյհ՝ Եանեատան տախի Շգօտրայա ազիմէթ էյլէյէճէք տիր։

Գուգրէշտէ նէյր օլանան Էնդրէաս Բոմֆ կաղէթասընընն սահիպ վէ միւտիրի Մ. Սիհիւրսի 24 սաաթա գատար Բումանիա թօբրաղընտան չզմայա էմր ալազ էյլէմիշ տիր։ Մուսիլէյհին բէյէրի տախի Բումանիատան թարտ իտիլմիշ տիր։

Օրթաքէօյտէ եէնի Մէյիսանէ սօգաղընտա խանէյէրին պիլա ֆասլա հէր կէճէ թաշլանմասը հէնուզ տեվամ իթմէքտէ օլուպ, պու դարիպ ուղղունսըզլըգ՝ մահալլէի մէզքիւրէ սէքէնէսինի տիւչարը հէյէճան գըլմադատա վէ պիչարէլէրի պիհուզուր պիր հալտէ պուլընտարմադատա տըր։

Միւթէճասըրլար՝ կէչէն հաֆթա պիր գաչ կիւն Թաթիլ իտէրէք, էհալիի մահալլէյի պիր ազ սէվինտիրմիշլէր իսէ տէ, էհալինին իշպու սէվինճինի գարընլարընա պըրազմադ իչիւն բազար կիւնիւնտէն պէրու ֆէվգէլատէ պիր չիտտէթլէ եինէ թաշ աթմադա պաչլամըշլար տըր։

Եէվմը մէզքիւր կէճէսի եէնի Մէյիսանէ սօգաղընտա 40ը միւթէճավուզ թաշ աթըլմըշ օլուպ, օրատա պէքլէմէքտէ վէ գօլ տօլաչմագտա օյան միւթէճատտիտ բօլիս վէ ժանտարմալար՝ միւթէճասըրլարընն եինէ իգ ու թօզընը պուլամամըշլար տըր։

Պու դարիպ հալ պագալըմ տահա նէչէյէ՞ գատար տէվամ իտէճէք վէ օ սրյրդ միւթէճասըրլարընն եագասը նէ՞ վագթ էլէ կէչէճէք տիր։

—

Կէչէն կիւն իքի այ միւտտէթլէ Թաթիլ օլընան Մէյիրու Օրթաքէօյ-զէթասը՝ մազհարը աֆվը Շահանէ օլարագ, տիւնտէն իթթիպարէն եէնիտէն նէչը օլունմայա պաչլամըշ տըր։

—

Գահիրէտէն իչար օլունտըղընա կէօրէ, Մըսրը Շէյխիսլամը ասքէր Թահրիրի նիզամնամէսի հագգընտա բէյոը նուզզար Նուզար բաչա հագրէթլէրի իլէ պիր միւլագաթ իճրա իտիպ, սօֆիթալարընն վէ սահիր Թարիգաթը իլմիյէտէ պուլունանլարընն ասքէրլիք վագիֆէսինտէն մուաֆ թութուլմասընը Թալէպ էյլէմիշ տիր։ Բայսի միւշարէյլէյհ՝ պու մատէյի թահթը միւզաքէրէյէ ալմայը վատ էյլէմիշ տիր։

—

Իզմիր հիւքիւմէթի՝ խազինէի տէվլէթին զարարընա օլարագ իճրա օլընան սուի իսթիմալաթը միւթատտիտէնին էօնիւնի ալմագ նիյէթինէ մէպնի, իիրաճ օլընան եէրլի պաղը մահսուլաթը միւհիմմէ վէ խուսուսիյլէ աֆիոն իւզէրինէ պիր նէվի գօնթրօլ (նէզարէթ) թէէսիս իթմիշ օլմաղլա, իշպու գօնթրօլտան իսթինպաթ օլընտըղընա կէօրէ, պու սէնէ աֆիոն մահսուլընն պաչլանկըճընտան օգուստոսըն սօն կիւնլերինէ գատար իչերլերտէն Իզմիրէ կէօնտերիլէն 55 պին քիլօկրամ աֆիոնտան եալընըզ 10 պին քիլօկրամըն աչարը ալընմըշ, վէ պագը գալան իչիւն իսէ թէէտիրիէի աչար օլընտըղը՝ ասհապը թարաֆընտան իտտաա օլընմըշ տըր։

—

Բէֆիդ իլէ Նիյազի նամընտա իքի բօլիս գօմիսէրլէրի՝ պաղը թէքթասիւլ վէ ուլղունըզ հալլերինտէն տօլայը իքի այտան պէրու բօլիս նէզարէթի Թահթընտա պուլընտըգլարը կիպի, պուլտէֆա գաթիէն ազ իտիլմիշլէր տիր։

—

ՊԼՕՅԻՒՐ ԷՇԵՍ ՄԱՂԱԶԱՍՍԸ

J. PSALTY

ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ ԳՈՒԼԷ ԳԱԲՈՒՍԸՆՏԱ Ն.° 657—661—662

ՐԻՍԱՆԷՔ, ՆԷԳԱՍԷՔ, ԷՀԱԼԷՆԻՑԷՔ

Բարիզ, Ինկիլիզ վէ Ալէման մամուլաթընտան օլարագ պէօյիւք մօգիլեա վէ էշեա ֆապրիգա վէ տէբօգիթասը.

ՔԻԻԼԼԻԹԷԹԼԻ ՎԷ ԶԷՇԻՏԼԻ ՀԱԶԸՐ ՄԱԼԼԱՐ

Սրբարբշաթ՝ հէր նէ էհէմմիյէթտէ օլուր իսէ օլսուն, քէմալը պիրաթ վէ իթինա իլէ իճրա օլունը։

Մ. Ժ. ԲՕԱԼԹԻ՝ Բարիզ վէ Գրիւքսէլլին էն ալա ֆապրիգալարը մամուլաթընտան օլմագ իւզրէ պու քէրբէ երինէ պիր խալի մօպլա վէ էշեա կէթիրմիշ տիր։

Էմթաան մէզքիւրէնին բէսանէթ վէ նէֆասէթինէ միւթմէին օլմագ իչիւն Մ. Բօալթինին մաղազալարընա զիյարէթ իտիլսէ քէուֆի տիր։

Զէյլ.— Իշղա՝ մաղազա՝ ԲՕԱԼԹԻ ԳԻՐԱՏԷՐԼԷՐ մաղազասը ղանի օլանմամըլը տըր։

Բումէլի չըմէնտիֆէրլէր թահվիլաթընն գուրասը հէր իքի այտա պիր տէֆա քէշիտէ օլունտըղընտան, սէնէի հալիյէ ալաֆր. հոկտ. 1-ինտէ Զարպխանէյի ամիրէտէ տօգասան տէօրտունճիւ գուրասը ալէնէն քէշիտէ օլունարագ, պէշ եիւզ նումէրօսընա իքրամիյէ իսապէթ իտէճէք տիր։

Պիրինճի իքրամիյէ 300 000 վէ իքինճի 25,000 վէ գըրդ սէքիզ ատէտի 75,000 վէ տէօրթ եիւզ էլլի նումէրօլարը իսէ տէօրտէր եիւզ ֆըրանգ գազանճագլար տըր։

Թահվիլաթընն ասըլարը Եսայեան վէ Զարիֆի պանգալարընտա մահֆուզ մընը. մէճճանէն վէրիլէճէք ճէտվէլ տէրունինտէ պուլընան նումէրօլարընն խարիճի գապուլ օլունամագ. պունլարընն բրօմէս պիլէթլէրի սաթրճըլարտա պուլունտըրըլաճաղը մսիրլու, թաշրատան բօսթա բուլու վէ կիւնիւնտէ վէրիլմէք իւզրէ բօլիչա վէ հէր լիանտան մէքթուպ գապուլ օլունըպ, մուգատտէմ քէշիտէ օլունմըշ նումէրօլարընն մուայէնէսի բուլէթ օլունը։ Սըբարչլարթեերհալ պիլիճրա, զէմանը քէշիտէնէ սօնրա կէլէնէ ագչէնին պէտէլինէ տօգսան պէշինճի քէշիտէսինին պիլէթլէրինտէն կէօնտէրիլիր։

Մուամէլէյի մէզպուրէյի իճրա իտէն զաթրն մէրքէզի Գալաթատա քէօբրիս պաշրնտա 33 նումէրօլու մաղազատա մուգիմ սարրաֆանը միւթէպէրանտէն Գուլագսըզօղլու Մարգոս էֆ. տիր. Թամ իքրամիյէ գազանմագա իսթիհգագը օլան պիլէթ 7 պուլուդ, վէ նըսֆը իքրամիյէ 5, վէ բուլաու 3 դրշ. հիսապլը. յա մուամիլէյհ թարաֆընտան էլեեվմ ֆիրուսթ օլընմագտա տըր։

ՏՕԳՄՕՐ Վ. Ի. ՄԱՐԻՆԵԱՆ

Իթալիա վէ Ֆրանսա իսապթանէլէրինակ բէք զիյատէ իքթիսապը թէճրիպսէ լթմիշ օլան Ռոգդ-Ցէրբահ Մ. Վ. Է. Մարինեան՝ հէր կիւն Գէյօղլունտա Տօղրու եօլտա 55 նումէրօ իլէ մուրագգամ սապգ Մարգօվիչ վէ էլան Գ. Վուչինօ էճզոխանէսինտէ պուլուրնրպ, սապահրն սաաթի 10ընտան էօյլէնէ գատար վէ էօյլէնտէն սօնրա սաաթի 2տէն 5է գատար միւրաճաաթ իտէն խասթէկեանը թէտավի իտէճէյի, վէ ֆուգարայա մէճճանէն պագաճաղը իլան օլունը։

Թապիսը մուամիլէյհ՝ էօյլէնէն սաաթի 2յէ գատար Գէյօղլունտա Եէնի օսգարն չըգմաղընտա 5 նումէրօլը խանէսինտէ պուլունը, վէ էլեէրէէ իլէ տաբի իճրաի թէտավի իտէր։

ՍԱՐՐԱՖԻԵԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 22 Սեպտ.

Ինկլիս հահմը Ինկ. Լիր.	099-3/4
Սամ. էսհամը աչըլը	14-11/16
» » գրանտը	15-5/8
» » Սէրի Ա.	24-
» » » Պ	15-
» » » Ս	13-5/8
Օթօման 1871	67-1/2
Օսմանը Պանդասը	09-3/4
Ռուսիա իսթիդրազը	92-1/2
Մըսրը սուէյ մութահտրտ	63-3/8
» իսթիյազը	86-3/8
Տաիրա Սանիէ (Մըսրը)	60-1/4
Թուրկիա իսթիդրազը	83-
Մատարիսթ. էսհամը 1877	-
Գամպիս Բարիզ 3 այ վատ	-

Բարիզ 22 Սեպտ.

Ֆրանս. ռենտ. 3 % Ֆր.	80-35
» » 4 1/2 %	109-25
Եէնի Օսմ. էսհամը աչըլը	14-60
» » » գարանտա	14-05

Մէլբուրնէ

Սեռի Պ.	15-55
» Ս.	14 20
Ռուսիէ լամէնտ.ֆէլի	35-50
Օսմանը Ըէժիսի էսհամը	-
Սամ. Ֆանդասը	500-
Դրէսի Լիոնէ	555-
Գրէսի Ֆոնսիէ	1310-
Լիոն ագսիօնը	1240-
Սուէզ ագսիօնը	2015-75
Ռուսիա 5 % 1877	94-1/2
Իթալիա էսհամը	94-25
Մըսր Ֆոնտ. մութահտրտ	322-50
Ռուսիա 5 % 1879	310-
Գամպիս 3 այ վատ	25-25

Վիէննա 22 Սեպտ.

Լօնտրա իւզէրինէ գամպիս	125-70
Ռուսիէ լամէնտ.ֆէլի	19-50

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ուս. տիւն ազչ. գար.	14-36
Ու. սապահ ուշրլար	14-38
Մըսր մութահտրտ. գար.	69-35
Ամ. սապահ աշրլար	70-05
Սեռի Ա.	24-
» Պ.	14-30
» Գ.	14-36
Ռուսիէ լամէնտ.ֆէլի	36-
Ռագէ ֆ.ալիկ	6-
Ըէբօր Դրշ.	00-
Էվալէսիպ »	60-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	-
Սթամպոլ պանգասը	-
Օսմէէթ ժէնէրալ	3-20
Թրամվայ	2-90

ԱԳՕՅԼԵՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 դրշ.-ատ	Դրշ. Բր.
Զէյազ մէճիտիէ ֆարգը	108-2
Մէճիտիէ »	98-
Զէյնիպ	102-20
Ալթընըզ »	102-25
Գայմէ	-
Ինկիլիզ լիրասը	110-18
Ֆրանսըզ ալթունը	87-32
Բօլ	90-16
Գրէմիյա ալթունը	51-20
Գարպօն գայմէսի	9-18

ԻԼԱՆԱԹ

ԻԼԱՆ

ԸՆԵՐ ՀԱՅԵԱԿԱՆ
ԾՈՒՌ 1886
Գ. ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ
80 էջ
Բովանդակութիւն

Օրացոյց—հանելուկք 250 դրշ. մրցանակաւ—զուարճալիք—առածք—գիտելիք—պատմութիւնք—վիպասեալ շնչերակք—դեղ ծաղիկ հիւանդութեան—մաքուր օդ—արեգակն—մարմին մարդկան—Ֆէնէլօն—Խրիմու պատերազմը—ուղիղ կըշիռ—դեղ վիրաց—կեանք մարդկան—դեղ մաղ բերելու—հրաբուխ—պարզ տարեցոյց—ծանուցմունք—ևն. ևն։

Գին 2 1/2 դրշ.

Հասցէն Արևելեան համազգային որբանոցին յատկացեալ է։

8—2

ԳՈՒՆԵԷԹ-ԻԼ-ԼՈՒՂԱԹ

ՖՐԱՆՍԷԶԱՍԱՆ ԹԻՒՐՔԱՅԷՏ

ՄՈՒՀԱՐՐԻՐԼԷՐԻ
ՄԻՔԱՑԻԼ ԱԶԱԼԵԱՆ ՎԷ ՄԷՀԷՄԱԷՏ ՇԻՒՔՐԻ

ԹԱՊԻ ՃԷ ՆԱՇԻՐԻ
ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

Իչպու էսէր ֆրանսըզճա միւսթէամէլ պիլ ճիմլէ լուղաթը ճամի վէ ֆէննի վէ սէնամ փէք չօք ըսթըյահաթ վէ թապիրաթը ֆրանսէվլիէի տախի չամիլ օլուպ, խուսուսէն լուղաթը մէքթիւրէ միւթեասիսա մխայլերլէ իյդահ օլունտուղու կիպի, ֆէննի վէ սէնամ լուղաթը էօյլէ թարիֆաթ իլէ կէչիլմէյէրէք հէր պիր լուղաթին թիւրքճէտէ մուգապիլի օլան լուղաթը պիթթահարրի պուլունուպ կէրէք թիւրքճէ վէ կէրէք լաթինճէ հրուֆաթ իլէ հիպալերինտէ տերճ օլունտուղունտան, չիմտիյէ գատար պուեօլսա ճէմ վէ թէրճէմէ օլունան ասարէն էն միւքէմմէլի վէ միւհթէվյաթճա էն վասիի տիր։

Էսէրի մէզքիւր միւՀէլլէտ օլտըղը Հալտէ իքի ՀիլՀտի պիր ատէտ օսմանլը ալիասընա Պէկ օղլու վէ Իսթանպօլ էքսէր քիթապՀը տիւքքեանլարընտա սաթը լուր։

Ֆիլլիյէթլէ իչթիրաանը արզու իսէն զէվաթրն Զաքմաքճըլար եօգուչընտա Ակրեան խանընտա քեահն Գարեգին Պաղտասարեան մաթպասանընա միւրաճաաթ իթմէլէրի իսթար օլունուր։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄ

Ֆրանսայի մեծագոյն գիտնականներուն կողմէ հաստատուած ամենաբարձր գովեստներով գովաբանուած՝ Ֆրանսական Գիտութեան Ակադեմիայի Գ. դասակարգի մրցանակաւոր